


# NAVASART

ORGANO DE LA U. G. ARMENIA DE CULTURA FISICA



ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹ Հ. Մ. Ը. Մ.-Ի

ՍԵՊՏԵՄԲԵՐ 1956

# ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Միջամտութիւններ...	ԽՄԲԱԳՐԱԿԱՆ
Մարզամիքի կարեւորութիւնը	Ս. ԶԻԼԻՆԿԻՐԵԱՆ
Հայաստանի Ազատագրուած	Մ. ԵԱՆՁԳԵԱՆ
Այնքապի հայ մարմակրթական կեամբէն	Կ. ՇԱՀԻՆԵԱՆ
Հ. Մ. Է. Մ.-ի Ակատուական շարժում	ՍԲՕՐԹՄԵՆ
"Նաւասարդ"ի տարիեկան ձեռնարկը	ՀԱՆԴԻՍԱՏԵՍ
Պարզեւատրութիւն	ՄԱՐՁԻԿ
Քամին յարգը գիտցէք	Տաք. Օ. ԿԵՐԿԵՐԵԱՆ
Հ. Մ. Է. Մ.-ի Եգիպտոսի մէջ	22
	21
	19
	17
	13
	9
	7
	4
	1
Armenia	EDITORIAL
Cuarto Aniversario de la Revista "Navasart"	25
Torneo abierto por equipos	27
"Navasart" diario en una revista	28
Un ejemplo para nuestros jóvenes asociados	29
Algo fundamental sobre educación física y deportes	30
Como alimentarnos	32
Dr. A. R. PITTALUGA	35
Cuando usted entra al cuarto de un enfermo	37

## "ՆԱԽԱՍԱՐԴԻ" ԿԲ ՆՈՒԻՐԻԸ

Ց. Աշխամնան "Նաւասարդ" կը ճուիրէ Յունաստանի երկու Հ. Մ. Է. Մ. մասնամիւլգերուն:

## ՄԵՐ ՇՐՋԱՆԱԿ

Ց Ա Խ Ա Կ Ց Ո Ւ Ի Ւ Ն Ն Ե Ր

Ցաւով կը տեղեկանանք, որ մեր անդամութիւններէն Տիկ. Նորդուիք Մական դժբախտութիւնը ունեցած է կարսնցնելու իր մայրը, Տիկ. Մարք Պալապաննանը, Զիկի մէջ: Մեր ցաւակցութիւնները Մակագեան ընտանիքն եւ իրենց պարտագաներուն:

Նոյնպէս ցաւով կիմանանք թէ մեր մարզական եւ նաև միջազգային բդրակից Պր. Սարգս Ս. Զիլինկիրեան կորսնցուցած է իր հարազանելիք մէկը, երիցուիք Տիկ. Վիքրերիա Փափագեան: Մեր վշտակցութիւնները:

Ա Մ Ո Ւ Ս Ն Ա Ց Ե Ա Լ Ք

Կը շնորհաւորենք ամուսնութիւնը Օք. Ռուս Գարամանեանի ընդ Պր. Վահրամ Հայրապետեանի: Մեր զերմ բարեմաղթութիւնները:

Մ Ն Ո Ւ Ն Դ

Մեր անդամներէն վարդան Շահինեան բախտաւորուած է աղջիկ զաւակով մը: Մեր շնորհաւորեւթիւնները:

ՆԱԽՈԹՈՒԹԻՒՆ - Կը խնդրուի, որ այսուհետեւ ծնունդներ, ամուսնութիւններ եւ մահեր, առանձապէս մեր շրջանակէն, նիշտ ժամանակին տեղեկացուին մեզ:



Հ.Մ.Հ.Մ.-ի

Ф. СУРГУ, № 40

UNIVERSITY 1956

ՊՈՒԷԼՈ ԱՅՐԵՍ

## ՄԻԶԱՄՏՈՒԹԻՒՆԵՐ...

Հայութիւնը ներկայիս ալեհոծութեան մէջ է Առիթը մեր եկեղեցական բնտրութիւններն են:

Գաղթաշխարհը, մէկո՞ի դրած ազգապահապանման կարեւոր գործը: ազգակործան պայքարի ելած է, երկու հակամարտ ճակատներու բաժնուած:

Մեր ուշիմ ընթերցողներէն ոմանք մեզի հարց կուտան թէ՝  
ի՞նչ են այս պայքարները եւ ի՞նչ է անոնց բուն խմասեր։  
Քա՛ւ լիցի թէ փորձութիւնն ունենանք միրճիլ նման խնդիր-  
ներու մէջ, մէկ կամ միւս կողմը դատապարտներու կամ արդարա-  
ցընելու համար, մահաւանդ որ մեր իռուքն ու կարծիքը, ներկայ  
առողջապահն, ոչ մէկ առժէք կո նեղիալագնեն։

Դժբախտաբար, մեզմէ առաւել չեն ուրիշները: Կաթողիկոսն սկսեալ մինչեւ յիտին տիրացոն եւ հայ մամուլի պատկառելի օրկաններէն մինչեւ Համեստ ընթերցողները ոչ հեղինակութիւն ունին եւ ոչ ալ անոնց խօսքն ու կարծիքը հաջուի առնողներ կան: Այլապէս, զապուած պիտի ըլլային կիրքերը եւ ինդիրները այս ամօթալի ընթացք պիտի չստանային: Եթէ հեղինակութիւն մը կայ, որ ներկայ է պայքարին մէջ, ա՛յդ ալ ինքը վեհափառ պառակտումն է:

Ուրեմն, ի պատասխան նորեքուն, մեզի կը մնայ միայն ցոյց տալ այն միակ հեղինակութիւնը եւ իրաւաբարը, որ կ'իշխէ մեր բոլոր գործերուն վրայ եւ ուղիղ ճամբար ցոյց կուտայ ազգին՝ անսայթաք քայելու համար:

Այդ ճշմարիտ հաղթնակութիւնը մեր պատմութիւնն է, որուն

այսոք է հետեւին նաեւ մեր նորերը։ Արդ, ի՞նչ կ'ըսէ ան։

Ինչպէս յայտնի է, մեծ ու զօրաւոր ազգերը իրենցմէ վիոքը ու տկար ժողովութղներու ներքին գործերուն միջամուխ ըլլալու գէշ սովորութիւններ ունին։ Այս միջամտութիւնները, քաղաքական թէ կրօնական գետնի վրայ, եղած են եւ պիտի ըլլան, որոնցմէ եւ ո՛չ մէկ ազգը կրցած է խուսափիլ։

Ուրախ ենք վկայելու, որ հայ ազգը առնական կեցուածքով դիմագրաւած է օտար բոլոր միջամտութիւնները, խափանելով միջամտողներու աղէտարեր ծրագիրները։

Վերցնենք, օրինակ, մեր եկեղեցին, որ ենթակայ եղած է տեւական միջամտութեանց։

Աւելորդ է րսել, որ մեր եկեղեցին իր ուրոյն տեղն ու դիրքն ունի քրիստոնեայ բոյոր եկեղեցիներուն մէջ։ Ան համբաւաւոր է իր ինքնավարութեամբ եւ վարչական կուռ հազմակերպութեամբ։ Եւ զուր չէ, որ կը կոչուի՝ Հայ Առաքելական Եկեղեցի, Լուսաւորչական յատկանիշով։

Կարեւի է րսեւ, թէ մեռ եկեղեցին ուռւ հայկական ստեղծագործութեւն մրն է, իր ազգային բնոյթով եւ տարագով։ Մեր ազգն ու եկեղեցին անբաժանելի ամբողջութիւն մը կը կաղմեն։ Հետեւերար, երբ օտար միջամտողները ուզած են մեղ տեսնել ապահովուած ու տկար, միջամուխ եղած են մեր կրօնական կամ եկեղեցական գործերուն, վստահ ոլլայով որ ատով իսկ միջամուխ եղած կ'րիւան մեր աղդային, քաղաքական եւ կրօնական գործերուն հաւասարապէս։

Այս տեսակէտէն, մենք միջամտող չորս մեծազօր պետութեանո ու էմ պայքարներ ունեսած ենք, պաշտպանելով մեր աղդային հաստատութիւններ։ Յիշատակենք, համառօտակի, օտար միջամտութեանց օրինակները, եղրակացութիւնը թողնելով ընթերցողներուն։

Հռովմ.՝ Այս մէծազօր կայսրութիւնը դեռ հեթանոս էր, երբ մեզ մօտ քրիստոնէութիւնը արդէն պիտական կրօնք էր։ Մեզմէ յետոյ Հռովմը յարեց քրիստոնէութեան, հիմնելով իր ուրոյն եկեղեցին։ Մեր եկեղեցին կանգուն մնաց, հակառակ Հռովմի ռարաւոր միջամտութեանց, որովհետեւ ազգը ուզեց իր կրօնական հաստատութիւնը պահել անխախտ, եւ յաջողեցաւ։

Քիւանիիոն.՝ Ուղղակառ այս եեեղեսին եւս, եռթնած իր քաղաքական դիրքին, փորձեր րրաւ խախտելու Հայաստանեանց Առաքեական եկեղեցւոյ դիրքը, նոյնպէս դաւանաբանական ինուհներ արծարուծելով, բայց անօգուտ։

Որովհետեւ մեր ազգը համախումբ պաշտպանեց իր եկեղեցին, մէրժելով կամ խափանելով օտար միջամտութիւնները։

Այսօր այս եկեղեցիները, թէեւ զաւանական կամ ծխական փոքրիկ տարբերութիւններով, քրիստոնէական պատկառելի եկեղեցիներ են, եւ քրիստոնէական կարեւոր որրավայրերու մէջ միւնոյն իրաւունքները կը վայելեն, իրաւական եւ փաստական տեսակէտով:

Պարսկաստան.— Այս հզօր պէտութեան միջամտութիւնը բոլորովին արմատական էր, այն է՝ Ծնջել քրիստոնէական կրօնը Հայաստանի մէջ եւ զայն փոխարինել կրակապաշտութեամբ: Արդիւնքը յայտնի է, ապդը համախումբ ուազմադաշտն իջաւ եւ ոչ միայն պաշտպանեց մեր հաւատալիքները, այլեւ ազատ կրօնի եւ հաւատքի այնպիսի հանգանակ մը կորպեց պարսկաստանէն, որուն հասան Անդլիացիք հազար տարի յետոյ միայն, իսկ Թրանսացիք հազիւ հազար երեք հարիւր տարի ետք:

Ռուսիա.— Պարսկաստանի օրինակով, ասկէ կէս դար առաջ, Ռուսիա ուղղակի եւ բիրտօրէն միջամուխ եղաւ մեր եկեղեցական եւ կրթական ներքին գործերուն, կամենալով մեզ պարզապէս ռուսացնել:

Կովկասահայութիւնը, իրը մէկ կամք եւ միաձոյլ զանգուած, ծառացաւ ցարական կառավարութեան դէմ եւ կորովի կերպով պաշտպանեց իր եկեղեցին եւ իր կրթական հաստատութիւնները, նոր մղում տալով իր ազգայնականութեան:

Պատմական այս վկայութիւններէն ետք մեր խօսքը աւելորդ կը դառնայ: Միայն կ'ուզենք շեշտել, որ երբ մեր ազգը համախումբ եւ միակամ եղած է կրօնական, քաղաքական եւ ուազմական գետնի վրայ, ոչ միայն խափանած է օտար միջամտութիւնները, այլեւ չնախատեսուած նուաճումներ ըրած է:

Նորագոյն փաստը Հայաստանի ստեղծումն է, որ կը մնայ պատմութեան մէջ իրբ բացառիկ երեւոյթ մը, որովհետեւ, ազատագրուող բոլոր փոքրիկ ժողովուրդները, այս կամ այն կերպ, զինական աջակիցներ ունեցած են կամ հովանաւորուած մեծերէն:

Արդ, նոր սերունդին կը մնայ յոյսով սպասել, որ ներկայ փոթորիկն ալ պիտի անցնի, ինչպէս անցան Հռովմի, Բիւզանդիոնի, Պարսկաստանի եւ Ռուսիոյ յարուցած փոթորիկները:

Ցուսալով հանգերծ, սակայն, պէտք է ընթանալ մեր նախնեաց հարթ եւ լուսաւոր ճամբով՝ թեւանցուկ եղբօրդ հետ եւ ոչ թէ թեւանցուկ օտարին՝ եղբօրդ դէմ:

Մաղթենք, որ մեր նախնեաց այս իմաստութիւնն ունենան նաեւ ներկայ մեր եղբայրները:

## ՄԱՐԶԱՆՔԻ ԿԱՐԵՒՈՐՈՒԹԻՒՆԸ

Առողջութիւն մաղթելը ընդունուած սովորութիւն մըն է, նոյնիսկ առօրևայ խօսակցութեանց ընթացքին:

Խսկաղիս, առողջութենէն տւելի լաւ, աւելի կարեւոր եւ հաղուագիւտ բան մը մաղթելը գժուար է, քանի որ առանց առողջութեան ուրիշ համոյք կարելի չէ վայել:

Առողջութիւնը անհրաժեշտութիւն մըն է, եւ նախապամանը՝ երջանկութեան եւ բախտաւորման: Հիւանդու եւ տկար մէկը իր ամենէն թանկագին բաներն իսկ մոռացութեան կուտայ:

Բոլորին փափաքած առողջութիւնը ամէն մարդ կրնայ ունենալ, եթէ մարզանքի հետեւի եւ կարեւորութիւն տայ անոր: Բոլոր մարզանքներ, ինչպէս հեծելարշաւ, լող, ինքնաշարժ եւ այլ մրցումներ, մէյմէկ ասեղնագործութիւններ, որոնք քիչ մը աւելի խիտ ասուի մը «գծագրելու» կը ծառայեն:

«Բայց եթէ զանոնք արժէքի կարգով դասաւորենք, անշուշտ առաջնութիւնը Փութպոլին եւ աթլէթիզմին պիտի տանք», որովհետեւ ամէն ժամանակ եւ ամէն տեղ կարելի է զանոնք կատարել՝ նոյնիսկ գիշերային լոյսերուն տակ:

Յետոյ՝ այդ մարզանքներուն յատուկ դժուարակիր եւ դժուար տեղաւորիք գործիքներ չկան կամ այդպիսիներ չեն պահանջուիր: Մանաւանդ Փութպոլը, որ շատ գանդաղ եւ աստիճանական յառաջացում մը կը թելադրէ:

Ներկայ տնտեսական պայմանները շատ տաժանելի դարձած են, եւ մարդկի ստիպուած են միայն մտածելու ապրուստի մասին, մոռնալով մարզանքը, որ առողջապահական կարեւոր միջոցներէն մէկն է: Մարդս տորօնայ մտահոգութիւններէն պահ մը ազատ ըլլալու համար՝ պէտք է միացը հանգիստ եւ մարմինը առողջ պահումներ ալ ունենայ:

Արդարեւ, մարզանքը նախ՝ ընդունակ է տալու մտային հանդստութիւնը, եւ բացօթեայ ըլլալով՝ կը նպաստէ, որ Փիզիքական կեանքը գործօն վիճակ մը ստանայ: Անոնք որ մարզանքի կը հետեւին, անկասկած, աւելի հաճոյքով եւ աւելի կորուվի կը սկսին աշխատանքի:

Այն աշխատանքը որ յոգնած մէկը կրնայ կատարել երկու ժամուան մէջ, մարմնով կարդուրուածը կրնայ վերջացնել միայն մէկ ժամ մատնելիք, ինայուած ժամանակը յատկացնելով գուարթ զրազումներու: Այս կերպ գործունէութիւնը մարդս կ'առաջնորդէ նորանոր յաջողութեանց:

Մարզանքով կարելի է ձեռք բերել հետեւեալ յատկութիւնները, գործ մը սկսելու եւ կանոնաւորելու եղանակ, խօհեմութիւն, համարձակութիւն, եւ համբերութիւն:

Շատերը, ապահովարար, լսած կամ կարդացած են Փրանսական մեծ յեղափոխութեան բանաձեւած եւ յայտարարած նշանաբանները – ազատութիւն, հաւասարութիւն եւ եղբայրութիւն:

Այս երեք բառերը մեծ խորհուրդներ կը պարունակեն, որոնցմէ իւրաքանչիւրն ունի իր մասնաւոր հմայքն ու ողեւորութեան աղբիւրը: Մեր համեստ կարծիքով, երրորդն է, որ ամենէն աւելի նկատի պիտի ունենալ, այսինքն՝ եղբայրութիւնը, որ կարող է ծոնուդ տալ միւս երկուսին: Երբ մարդոց մէջ գոյութիւն ունենայ անվելդ եղբայրութիւն, համբայ կը հարթուի ազատութեան եւ հաւասարութեան համբար:

Մարզական կեանքը հիմնաւած է Եղբայրութեան վրայ, առանց որու ան-  
կարելի է բոլորուի ձեւնարկի մը շուրջ եւ զայն արդիւնաւոր գարձնել:

Մաշտածած եւ ծիծադելի է այն կարծիքը թէ մարզակ կամ մարզական  
կեանքը լոյն զուարծութիւն մըն է տղայական: Այս շարժումը ընդգրկած է  
ամբողջ աշխարհը, իր մէջն ունենալով համակեցութեան եւ Եղբայրութեան  
առողջ գաղափարները: Աղքերը իրենց մարզանական եւ հոգեկան յակութիւն-  
ները ի յայտ կը բերեն մարզական մրցութիւններով: Միջազգային բարոյա-  
կան կրկս մըն է, որով կը չափուին աղքերը: Մարզանքով եւ մրցումներով  
կարելի է կընել ժողովուրդներու տկարութիւնները եւ գերակայութիւնը:

Ազգային արժանապատուութեան հարց մըն է նաեւ: Աչերնիս պէտք է  
լայն բանանք տեսնելու բուն իրականութիւնը:

Կարեւոր մրցումներու համար Ամերիկա, Ֆրանսա, Անգլիա, Զեխոս-  
լովաքիա կամ Հունգարիա իրենց շուկաները, դպրոցները եւ նոյնիսկ, պե-  
տական հաստատութիւնները կը փակեն օրերով: Հետեւելու մրցումներուն,  
որովհետեւ ազգովին կ'ուրիշանան իրենց յաղթանակով եւ ազգովին կը  
տիրին իրենց պարտութեամբ:

Խաղաղ ռազմավարութիւն մըն է որ տեղի կ'ունենայ ազգերու միջեւ, ի  
յայտ բերելու իրենց բոլոր կարողութիւնները:

Մենք առաջիններէն պէտք է ըլլանք, ինչպէս որ առաջիններէն ենք շատ  
մը բաներու մէջ: Ասոր համար, ամէն տեղ, ուժ պէտք է տալ մարզական շար-  
ժումին, գոնչ մէր մէջ իրականացնելու համակեցութեան եւ Եղբայրութեան  
գեղեցիկ գաղափարները, այլապէս, այս խորվեալ վիճակով աւելի պիտի  
մասնութիւնք եւ տկարանանք, հովին տալով նաեւ մեր պապենական առա-  
քինութիւնները:

Ու տակաւին աչքերնիս աւելի լայն բանանք տեսնելու համար Յոյները եւ  
Ժուրչերը, որոնք բոլոր միջոցներով եւ ամէն ուղղութեամբ ծաղրելու ելած  
են մեր մարզական յաւակնութիւնները: Այս քուստ Ժուրչերը ժանաւանդ,  
որոնց ուսուցիչ եղած ենք ամէն բանի մէջ եւ որոնք երբեք լաւ աշակերտներ  
չեղան: Ու հիմտ ելած են մեզ ասապրէզ կարգալու: Գոնէ այս կողմէն մեր  
բունցքը միշտ Ժուրչեք քիչն պէտք է դպչի:

Որպէսզի այդպէս ըլլայ՝ պակաս աէքաէր եւ տիրացու խաղնենք, ան-  
հանդուրժելի կագ ու կոիւներ տեսնելուով:

Երիտասարդութիւնը պէտք է համախմբել համազգային միութեան շուրջ,  
անոնց մէջ ամրացնելով մեր անթիւ եւ աննման հերոսներու կամքը եւ վճռա-  
կանութիւնը: Արդիական միակ միջոցը մարզական կեանքն է, որ մեզի պիտի  
առաջնորդէ նաեւ ուրիշ յանդկութիւններու, եթէ օր մը պէտք ըլլան:

Արդ մէր եղբակացութիւնը պարզ է եւ յատուկ: Հայ հասարակութիւնը  
այս տեսակէտներով պէտք է մօտենայ մարզական շարժումին, զայն ընդու-  
նելով իրեր կրթիչ եւ գաստիքարակի կարեւոր միջոց մը:

Ուրեմն, կ'ակնկալենք, որ հայ մարզական միութիւնները եւ անջատ  
ակումբները համերաշխ գործունէութիւն մը սկսին, գործնականացնելու  
իրենց նպատակները: Ժամանակ է իրարու եղբայրական ձեռքը կարկառելու,  
գեղեցիկ օրինակ ըլլալով նաեւ նորերուն:

Եղբայրակցութիւնը, մանաւանդ տարագրութեան մէջ, մեզ համար ազ-  
գային պարականութիւն պէտք է ըլլայ եւ ոչ թէ բաղձանք:

Եթէ կոյր չենք եւ կ'ուզեն տեսնել արդի միութիւնները, որոնք արայայ-  
տութիւն կը գտնեն մարզական շարժումով, պէտք է լրջօրէն մտածենք թէ  
ի՞նչ կը կատարուի մէր շուրջը:

Մարզական շարժումը ծայր տուած է Յունաց, Հքէից եւ նոյնիսկ Թուրքիուն մէջ, որուն համար ահազին գումարներ կը տրամադրուին եւ պետութիւնները պաշտօնապէս կը հովանաւորեն զայն եւ կը նպաստեն անոր տառածմէն:

Վերոյիշեալ ազգերը գեռ կը քնանային, երբ մենք, մերկ ու անօթի, զրկը-ւած մարդկային տարրական իրաւունքներէն, հիմը կը դնէինք Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութեան նախ Թուրքիոյ եւ ապա գաղութներու մէջ:

Հիմա աւելի լաւ պայմաններ ունինք, կազմակերպելու եւ մարզելու մեր երիտասարդութիւնը՝ ազգային եւ հայրենասիրական գաղափարներով:

Պէտք է մէկդի զնել չար նախանձը, անտարբերութիւնը եւ բոլոր մարդկական միութիւնները ի մի համախմբել՝ ներդաշնակ գործունէութիւն ստեղծելու համար:

Ժամանակը կը քալէ, իսկ մենք ետ կը մնանք նոյնիսկ անոնցմէ, որոնք մեզ աշակերտած են այս ուղղութեամբ:

1930-էն ի վեր, հոս Ֆրանսայի մէջ, մեր մարմնամարզական միութիւնները անկեալ եւ տիուր վիճակ մը կը պարզեն, մանաւանդ ոտնագնդակի եւ աթլէթիզմի մէջ:

Ուժացումը եւ այլասերումը համատարած է, որովհետեւ կազմալուծուած ենք: Օրինակ, դարձեալ Փրանսան վերցնելով, կը տեսնենք, որ բազմաթիւ հայ մարզիկներ, Հ. Մ. Ա. Մ.-ականները ըլլալով, կը փայլին Փրանսական մասնագիտական ակումբներու մէջ, մինչ մեր ակումբները պարապ կը մնան: Երիտասարդներէն շատերն ալ Ֆրանսուհիներու հետ ամուսնացած ըլլալով, բորորովին մոոցած են Հ. Մ. Ա. Մ.-ի նշանաբանը: Ու չեն հետաքրքրութիւն նաեւ հայկական ոեւէ հանդէսով կամ ձեռնարկով:

Նոր սերունդը մեզմէ կը հեռանայ, որովհետեւ անտարբերութիւնը կաշկանդած է մեզ: Մեր մարզական ակումբները պէտք է վերակազմենք արդիական յարմարութիւններով, որպէսզի նորահաս սերունդը կարենանք կապել մեզի:

Եւսոյ՝ պէտք է մարզիչներ պատրաստել ոչ միայն Ֆրանսայի համար, այլ բոլոր գաղութներու համար: Ասոր համար պէտք են նիւթական միջոցներ, որոնք պարաւոր են հայթայթել մեր ունեսորները, գործի տէր մարդիկ, գոնէ բանով մը ապացուցելու թէ իրենք ճշմարիտ հայեր են, կը սիրեն մեր ազգը եւ փափաքող են, որ մենք ալ ազգերու ընտանիքին մէջ ճանչցուլինք իրեն ինքնուրոյն ազգ:

Միայն դրամ դիզելով, միայն անձնական հաճոյքներ վայելելով, մարդ մը իրաւունք չունի ինքինքը արժանաւոր անդամը սեպել այս ազգին:

Ու նաեւ հաւատացած ենք, որ մեր ժողովուրդը առատածեն է, կը գուրգուրայ իր միութեանց վրայ, եթէ միայն դրական եւ ազգօգուած գործեր տեսնուին:

Ուրեմն, կը սպասենք, որ երիտասարդութեան ճակատագրով հետաքրքրուողները նախ իրենք եղայրական ձեռք մեկնին իրարու, վերագրաւելու համար մեր մարզական դիրքերը, որ ասկէ տարիներ առաջ անառիկ էին, իսկ այսօր լքուած են:

Ով անգիտակ է իր ներկային, չի կրնար լաւ ապագայ մը ստեղծել: Հետեւարար, անդրագաղանանք այս ինդիքներուն, կանիելու համար նոր աղէտներ, որոնց ենթակայ ենք ազգովին ու մանաւանդ մեր երիտասարդութիւնը:

# ՀԱՅԱՏՍԱԱՆՆ ԱԶԱՏԱԳՐՈՒԱԾ

(Եջ ՄԸ ՄԵՐ ՆՈՐԱԳՈՅՑ ՊԱՏՄՈՒԹԵՆԵՆ)

Գրեց՝ ՄԿՐՏԻՉ ԵԱՆՃԳԵԱՆ

Հատուած Զ. ՀԱՅԱՍՏԱՆ

Յօդուած 88.- Թուրքիա, համաձայն Դաշնակից Պետութեանց նախապէս ըրած կարգադրութեան կը ճանչնայ Հայաստան իբր ազատ եւ Անկախ տէրութիւն մը:

Յօդուած 89.- Թուրքիա եւ Հայաստան, ինչպէս նաեւ միւս բարձր պայմանադիր կողմէրը, կը յօժարին Ամերիկայի Միացեալ Նահանգաց Նախագահին իրաւարարութեան յանձնել սահմանադրութիւն հարցը, որ պիտի հաստատուի Թուրքիոյ եւ Հայաստանի միջեւ, էրդորմէր, ծրապիդոնի, Վանի եւ Գիթլիսի վիլայէթներու մէջ եւ ընդունիլ անոր որոշումը. ինչպէս նաեւ ոեւէ պայման՝ որ ինք կրնայ սահմանել Հայաստանի համար ծովի ելքի մը մասին եղագակնուորականացումը թրքական ոեւէ հողամասին, որ յիշեալ սահմանադիրն կից կ'իյնայ:

Յօդուած 90.- Այն պարագային երբ սահմանադրութիւնը պիտի որոշուի, ըստ յօդ.- 89-ի, Հայաստանի փոխանցելով յիշեալ վիլայէթներուն հողամասին ամրողցութիւնը եւ կամ մէջ մասը, Թուրքիա այսու կը հրաժարի՝ նմանօրինակ որոշումի թուրականէն սկսեալ՝ բոլոր իրաւունքներին եւ տիտղոսներին այն հողամասերուն, որոնք կը փոխանցուին: Ներկայ գաշնագրի պայմանները, որոնք կը պատշաճին թուրքիայէ անջատուած հողամասին, անմիջապէս պիտի պատշաճեցուին յիշեալ հողամասին:

Թուրքիոյ անտեսական պարտաւորթեանց համեմատութիւնը և եւ բնոյթը զոր Հայաստան պիտի ստանձնէ, նոյնպէս այն իրաւունքները որ իրեն պիտի անցնին յիշեալ հողամասին փոխանցումովը, պիտի որոշուին համաձայն ներկայ գաշնագրի Ը. մաս Յօդ.- 241-էն 244 (Ելեմտական պարբերութիւններ)։

Եթէ հարկ տեսնուի, հետագայ համաձայնութիւններով պիտի որոշուին բոլոր այն հարցերը զոր չեն որոշուած ներկայ գաշնագրով եւ որոնք կրնան ծագիլ յիշեալ հողամասին փոխանցման հետեւաներով:

Յօդուած 91.- Այն պարագային որ յօդ.- 89-ի մէջ ակնարկուած երկրէն ոեւէ հողամաս Հայաստանի կը փոխանցուի, սահմանադրութիւն յանձնախումբ մը պիտի կազմուի - որու կազմը պիտի բնորոշուի հետագային - ակնարկը - անտեսական մէջ յիշեալ որոշման տրուելին երեք ամսուայ ընթացքին, գծելու համար տեղույն վրայ՝ Հայաստանի եւ Թուրքիոյ միջեւ այն սահմանը որ հաստատուած է ըստ նոյն որոշման:

Յօդուած 92.- Հայաստանի, Ասրբէյձանի եւ Վրաստանի միջեւ սահմանադրութիւնները պիտի որոշուին շահագրգուռող երկիրներու միջեւ ուղղակի համաձայնութեամբ:

Եթէ ոեւէ պատճառաւ շահակից երկիրները անկարող ըլլան համաձայնութեամբ որոշելու սահմանադրութիւն միջեւ Յօդ.- 89-ի մէջ յիշուած որոշումի թուրականը, խնդրոյ առարկայ սահմանագիծը պիտի որոշուի գլխաւոր Դաշնակից Պետութեանց կողմանէ, որոնք նոյնպէս պիտի կարգադրեն որ նոյնը գծուի տեղույն վրայ:

Յօդուած 93.— Հայաստան կ'ընդունի եւ կը յօժարի գլխաւոր Դաշնակից Փետութեանց հետ կնքելիք դաշնագրի մը մէջ ամփոփել այնպիսի նախատեսութիւններ, որոնք նոյն պետութեանց կողմանէ հարկ պիտի տեսնուէին պաշտպաններու համար այդ պետութեան բնակիչներու շահերը, որոնք ցեղով, չեզուով կամ կրօնքով կը տարրերին ժողովրդեան մեծամասնութենէն:

Հայաստան նոյնպէս կ'ընդունի եւ կը յօժարի գլխաւոր Դաշնակից Պետութեանց հետ կնքելիք դաշնագրի մը մէջ ամփոփել այնպիսի նախատեսութիւններ, որոնք նոյն պետութեանց կողմանէ հարկ պիտի տեսնուէին պաշտպաններու համար փոխադրութեան (քրանսիթ) ազատութիւնը եւ հաւասար վերաբերմունք ի նպաստ միւս ազգերու վաճառականութեան:

Հայկական հարցը՝ Սէվրի գաշնագրի մէջ ներմուծելով, միջազգային նույիրականութիւն կը ստանայ եւ այդ պատմական վաւերաթուղթի միջոցաւ մեր աղօս անցեալը խղելով՝ կը մտնենք ազատ եւ անկախ տէրութեանց շարութիւն մէջ:

Հայաստանի հանրապետութեան պաշտօնական ճանաչումէն յետոյ, հայ կառավարութիւնը կը սկսի դեսպաններ եւ հրապառութեան նշանակիլ եւրու պական կարգ մը մայրաքաղաքներու մէջ, — Լոնտոն, Փարիզ, Հռոմ, Աթէնք, Պէրլին, Բւաշնիկթըն, եւնոն., կարգաւ կը բարձրացնեն հայկական գրօշակը նոյն վայրը գտնուող հայկական կառավարութեան պաշտօնական ներկայացուցիչն չէնքին վրայ:

Համաշխարհային քաղաքական դէպքերը, որոնք մինչեւ այս շրջանը նպաստաւոր երեւյթ մը ստացած էին, հայկական հարցի նկատմամբ, այս անգամ գժրախար յեղաշրջաւմի ենթակայ կը գտնուած նուասկան եւ Թրքական քաղաքական դէպքերու բերմամբ:

Թուքքիա՝ գժգոն Սէվրի գաշնագրին իր վրայ պարտադրած խիստ արդար պայմաններէն՝ ներքին իրովութեան պատրուակին տակ՝ Մուսթաֆա Քեմալի առաջնորդութեամբ, յեղափոխութիւնը մը կը յարուցանէ, նպատակ ունենալով բաժնել թրքական կառավարութիւնը երկարքի: Առաջնորդ, որ պիտի ներկայացնէ Կ. Պոլիսը եւ շրջականները, մնալով թրքական օրինաւոր կառավարութեան մը ազգեցութեան տակ, համամիտ պիտի գտնուէր Սէվրի գաշնագրին միջոցաւ. Դաշնակից յաղթական Պետութեանց պարտադրած պայմաններուն: Խոկ երկորդը, որ պիտի ներկայացնէ առաջնորդն դուրս մնացած նահանգները, Մուսթաֆա Քեմալի տիրտադորութեան ներքեւ գլունուելով, անհանդուրժելի պիտի նկատէր Սէվրի գաշնագիրը եւ պիտի մերժէր գաշնակիցներու օրինաւոր պահանջները:

Թրքական այս քաղաքական խաղը իր անմիջական ազդեցութիւնը կ'ունենայ նորածիլ հայկական հանրապետութեան վրայ: Մուսթաֆա Քեմալ օգտուելով նուասկան մեծ յեղափոխութեան առիթէն եւ նախապէտ դաշնակցելով նուաս պոլչելիքներու հետ, առանց օրինական ուեւէ պատճառի, կը յարձակի հայաստանի վրայ:

Նուա պոլչելիքները, որոնք այս ժամանակաշրջանին բոլորովին ձեռք անցուցած էին Աստրէյճանի ու Վրաստանի կառավարական դէկը, այս անգամ կը մտադրեն Հայաստանի վարչաձեւը փոխել՝ հաստատելով պոլչելիքներ իրաւակարգը: Եւ այս նպաստակը իրազրծելու համար Հայաստանի մէջ ներքին յեղափոխութիւն մը կը պարաստեն, որ պիտի զուգագիպէր թրքական զօրաւոր յարձակողականին: Հայաստան անկարող ըլլալով այս

## ԱՅՆԹԱՊԻ ՀԱՅ ՄԱՐՄՆԱԿՐԹԱԿԱՆ ԿԵԱՆՔԻՆ

Ինչպէս Թուրքիոյ հայաշատ գաւառները, այնպէս ալ Այնթապ, Հինէն ի վեր, անմասն չէ մնացած քաղաքակիրթ ազգերուն յատուկ մարմնակրթական առողջ դաստիարակութենէն:

Ստորեւ կուտանք քանի մը վկայութիւններ Այնթապի հայ մարզական շարժումներէն, քաղուած նորայր Եպս. Պողարեանի «Ժամանակազրական Ռուրուագիծ Այնթապի Պատմութիւն» գիրքէն:

Այնթապի առաջին մարզական միութիւնը կր կազմուին 1905-ին, «Ուսումնասիրած Մարմնամարզական Ակումբ» անուան տակ:

1910-ին կը կազմուի Այնթապի «Համազասպ» մարզական միութիւնը, որ կ'ունենայ դասախոսական ժողովներ, իսկ կիրակի եւ տօն օրերը մարզանքի համար լեռնագնացութիւններ կր սարքէ, ուր նրանարութեան փորձեր ալ տեղի կ'ունենան: Այս միութիւնն ունեցած է «Համազասպ» ֆութապուի խումբ մը, ինչպէս նաև Հայ Ուսումնասիրած Մարմնամարզական Ակումբը, հիմնած 1909-ին, տեւած մինչեւ 1915 տարագրութիւնը, այլէւ առանձին մարզարան: Անդամներուն թիւը եղած է մօտ 200:

Այնթապ իր մէջ կը հաջուէր բազում հայ վարժարաններ, որոնք իւրացած էին մարզական դրութիւնը իրենց դասացուցակներուն մէջ:

Հետեւեալ վարժարանները մարմնամարզի դասէր աւանդած են.

ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆՆԵՐ (5 ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՎ) .-

1.- Վերի վարժարան (Եօգարր մէքթէպ) 1830-1837, 2.- Վարի վարժարան (աշաղոր մէքթէպ) 1856, Գերջ՝ Աղգ. Ներսէսեան վարժարան, 1856 - 1915, 3.- Գիշերային վարժարան «Թանգարան ընկերութիւն» 1858-1867, 4.- Վարդանեան թանգարան ընկերութեան վարժարաններ: Ա. Գիշերային (1867 - 1882), Բ.- Մեսրոպեան Սահուց (1874-1878), Գ.- Կիլիկիոյ գիշերօթիկ վարժարան (1875-1877): 5.- Աղդային Հայկանուշեան վարժարան (1878 -

զօրաւոր ճնշումներուն տոկալ, տեղի կուտայ: Նախարարութիւնը որ կողմակից էր դաշնակից կառավարութեանց քաղաքականութեան, կը հրաժարի, եւ անոր կը յաջորդէ պոլչեւիկնեան սկզբունքներու տէր ուրիշ նախարարութիւն մը, որ կը հակի ՛՛ թուսական քաղաքականութեան:

Ներկայիս Հայաստան զես զրկուած կը մնայ այն խոստումներէն, որոնք Սէվրի դաշնագրի միջոցաւ նուիրականացած են: Այս հայրենիքը, ուր մեր նախնիքերու եւ նահատակներու ոսկորները կը հանգչին եւ մեր ամենաթանկագին ժառանգութիւնն է մեզի՝ չէ տրուած: Բնական է, մենք ո՛չ մէկ պարագայի կրնանք վայրկեան մը իսկ յուսալքուիլ, ատիկա հեռի՛, ցեռի՛ է մեզմէ, բայց երբ արդար, օրինաւոր եւ պատմական իրաւունքներ ունինք, որոնք կ'ուշանան մեղի արուելու, ահա ա՛յդ է որ ցաւ կը պատճառէ մեղի:

Քաղաքական եւ այլ դէպֆեր, ի՞նչ հանգամանք ալ որ ստանան, մէնք, Հայերս, միաւ մէկ հաւատու: Հանդանակ ունինք եւ անիկա երբեք չի խոհատիր, այն է՝ Հայաստանը մէ՛րն է, եւ մէ միայն մէ՛րը պիտի ըլլայ՝ ուշ կամ կանուի:

Այս ողի՛ով պէտք է կրթուին եւ դաստիարակուին մեր յաջորդական բոլոր սերունդները:



Այնքամի Կիլիկեան ձեմարանի ֆութպոլի յաղքական խումբը 1914ին

1915), իր մասնաճիւղերով (Թագախանէ եւ Թահան Թաղը եւայլն), 6-Հարիսիմեան վարժարան (1905-1915) նախակրթարան եւ մանկապարտէզ, 7-Կրթասիրած վարժարան (1898-1915), 8-Վարդանանց մանկապարտէզ (1899-1915), 9-Վարդանեան կրթարան (1874 յետոյ 1882-ին, Ազգային Վարդանեան կրթարան, լրացուցիչ դասարանով, վեցամեայ դասացուցակ-Հայերէն-Գրականութիւն, վերծանութիւն, հայերէն հին եւ նոր մատենագրաց, շարադրութիւն:

Օսմաներէն-Վերծանութիւն, խմբագրութիւն պաշտօնական գրութեանց: Ֆրանսերէն-Գրադիտութիւն:

Ազգիերէն-Նոյն:

Պատմութիւն-Քաղաքակրթութիւն եւ իմաստափրութիւն:

Իմաստափրութիւն-Տարերք, հոգեբանութիւն, տրամաբանութիւն եւ բարոյականութիւն:

Իրաւագիտութիւն-Շարունակութիւն Օսմանեան օրինաց, Ազգ Սահմանադրութիւն:

Վաճառականութիւն-Համարակալութիւն:

Բնագիտութիւն-Տարերք երկրաբանութեան եւ բնալուծութեան, գեղագրութիւն եւ գծագրութիւն, երաժշտութիւն եւ մարմնամարզ:

10-Ազգային Հայկակեան վարժարան (նախակրթարան), 11-Աթենական վարժարան (իտարի-երկրորդական), հիմնուած 1885-1915 տեսուչ Գէքեարեան, Այնթապի միակ վարժարանը, որ ունեցած է իր սեփական նուադախումբը:

Այս վարժարանը աղջին տուած է նշանաւոր գէմքեր, տանք օրինակ մը 1909-ի շրջանաւարտուներէն...

Արամ Պարսամեան (վաճառական), Գրիգոր Միւրէքեան (վաճառական), Գարեգին Թէրզիպաշեան (արհեստաւոր), Գրիգոր Տէր Ցարութիւնեան, Լեռն Գաթընեան, Լեռն Միւրճանեան (բարձր. ուսանողներ), Հրանտ Քիւ-



Պատաճի մարզիկներու խումբ մը Այնթապի Հերոսամարտի ատեն

թիւկեան (փաստաբան), Մովսէս Պասմաճեան (վաճառական), Յակոբ Մահտենեան (ուսանող դեղագործութեան), Յակոբ Պուրունսուզեան (ուսանող), Յարութիւն Գէքերեան (արհեստաւոր), Տիգրան Եագուպեան (վաճառական), Տիգրան Մ. Մեսրոպեան (ուսանող), Օսմ. Համալսարանի օրէնսդրութեան:

12— Կիլիկեան բարձրագոյն վարժարան (ճեմարան) 1912-1915, 13— Այնթապի կեղրոնական գոլէճ (1876), գպրոցի առաջին տնօրէն նախագահը և ղած է Տոքթ. Թրօպպիհճ: Կեղրոնական գոլէճի ուսանողութիւնը կը բաղկանար 123 Այնթապցի, 109 Այնթապէն գուրս տեղերէ, ինչպէս՝ Ուրֆա, Քեսապ, Տիարպէքիր, Մարտին, Հուսնը-Մանսուր, Վէրան Շէհիտ, Սեւերէկ, Պէյլան, Ճիպին, Պիթիաս, Նիզիպ, Աղեքսանդրիա, Հալէպ, Վան, Ֆարղին, Բագդա եւ Ֆարթըլուլ:

Աշակերտները հետեւեալ ցեղերու բաժնուած էին՝ 218 հայ, 8 թուրք եւ 6 սիւրիացի:

Ըստ դաւանութեան, բաժնուած էին՝ 146 բողոքական, 75 լուսաւորչական, 8 մահենական եւ 3 այլեւայլ:

14— Այնթապի Աղջկանց Ամերիկեան Բարձրագոյն վարժարան (սէմինէրի) հիմնուած (1860 Յուլիս 30-ին), հիմնադիր Միսիս Մայրա Սէքրաքթըրը:

Արժանաւոր ուսուցչուհներ եղած են Միս Թրօպպիհճ եւ Միս Մէրիլ, նաև միս Ֆօրպըն, Միս Պէջը եւ Նօրթըն, որ մարզանքի ուսուցչուհի էր: Սէմինէրին ունեցած է 1862-1915-ին 527 շրջանաւարտներ, որոնցմէ 416 Այնթապցի, իսկ մնացածը հետեւեալ տեղերէն՝ Ուրֆա, Մարաշ, Ատանա, Տարսոն, Պիթիաս, Եօղունօլուգ, Տիարպէքիր, Սեւերէկ, Գալատուրան, Հալէպ, Պէչէսնի եւ Կարմուէ:

Ասոնցմէ դուրս, Այնթապն ունեցած է նաեւ Բաղային ծխական վարժարաններ:

15— Ռահան թաղի Աղդային Հայկանուշեան վարժարանի մասնաճիւղ, 16— Փիւրտ Մահելս կամ Պաղորեանքի թաղի Աղդ. Լուսաւորչական վարժարանը, 17— Սումագլը թաղի Աղդային Վահանեան կամ Կարապէտեան վարժարանը, 18— Աշեօլի Աղդային Սահակ-Մեսրոպական վարժարան, 19— Քիւրտ Թէփէ Աղդային Սրմենեան վարժարան, 20— Թապագլխանէ թաղի Աղդային

Հայկանուշեան վարժարան, 21 — Ռահան թաղի Լուսինեան վարժարան, 22— Հիկ Հ. Առաքելեանի (Գասթէլպաշի) վարժարանը:

ԱՅՆԹԱՊԻ ՀԱՅ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐԸ ԵՒ ԱՇԱԿԵՐՏՈՒԹԻՒՆԸ .—

1907-ի վիճակագրութեան համաձայն (պատրաստուած Տ. Ռէճէպեանէ):

Աշակերտ Ուսուցիչ

Վարդանեան կրթարան	180	8
Արենական վարժարան	210	8
Հայկագեան վարժարան	131	4
Ներսէսեան վարժարան	340	9
Հայկանուշեան կրթ. (ազջիկներ)	277	12
Հայկանուշեան կրթ. (ծաղկոց)	400	17
Թաղային վրժ. եւ մանկապարտէզ	270	7
Օտար վարժարաններ եւ գոլէն	30	5

ՀԱՅ ԲՈՂՈՔԱԿԱՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐ .—

Ա. Եկեղեցի (Գայանըզ) 5 դպրոցի մէջ	219	8
Բ. Եկեղեցի (Հայկիկ) 5 դպրոցի մէջ	319	12
Աղջկանց Ամերիկ. գոլէն (Սէմինարի)	60	
Մանկապարտէզ եւ բաղային վրժ.	72	2
Գ. Եկեղեցի (Ալայպէկ) 2 դպրոցի մէջ	120	3
Ե. Թ. գոլէն	57	
Կաթոլիկ վրֆ. աշակերտ (3 վրժ.)	300	
Ընդհանուր գումար	3148	101

Այնթապի հայ վարժարաններու եւ մարդական միութիւններու մարմնական շարժման մէկ ամփոփ պատկերը տալով, ցոյց տալ ուղեցինք թէ՝ մարզանքը ներմուծելով մէր վարժարաններէն ներս ի՞նչ մեծ օգտակարութիւն ունեցած է Այնթապի հայ նոր սերունդին վրայ, անոր Փիղիքական ժուային եւ հոգեկան բարձրացման մէջ: Վկայ 1920 Մայիսի Այնթապի հերոսամարտը, որ խումբ մը մարզիկ պատանիներ 13-15 տարեկան, կոհւներու ընթացքին անվախօրէն սորհանդակի դեր կատարած եւ կամ պատնէներ բարձրացուցած են թշնամին նետած տեղատարափ գնդակներուն տակ, զուելով իրենց մատադ կեանքը հայ ազգի ազատագրութեան սուրբ գործին:

Այսպէսով, անգամ մըն ալ հայ մարզիկը փաստօրէն հաւատարիմ կը մնայ Հ.Մ.Բ.Բ.ին ուխտանի: «Հաւատարիմ բլլալ Ասուուծոյ, ծառայել ազգին եւ հայրենիքին եւ նաև Հ. Մ. Բ. Բ. ի հիմնադիրներու թիւ երկու շրջաբականին»

“Մարզանքը ծառայեցնել հայ ցեղի մարմնական եւ բարյական ազմը-ասցման” հայ մարզական շարժումը երթե՛ք նպատակ չէ ունեցած գոհանալ միայն ու միայն մարզինը, այլ միեւնոյն տանեն, սթի նկատուած է հայ տնհատին մէջ, ազգային հօրովը, գործակցութեան եւ համերաշխութեան ոգին, ազգային հապատակինն ու գիտակցութիւնը գարգացնելու ուժեղ եւ անայդաք միջոցներէն մէկը եւ լաւագոյնը»:

Ալրիւրներ .— Այնթապի հայոց պատմութիւն եւ Տիկ. Եպուուի Յ. Պէրպէտրեան, նախկին ուսանողուիի Այնթապի Ամերիկեան Սէմինարիին,

### Հ. Մ. Ը. Մ.Ի ՍԿԱՌԻՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ



Կառավարութեան բարեհան թոյլտուութեամբ եւ  
Հ. Մ. Ը. Մ.-ի Վարչութեան որոշման համաձայն,  
սկառաւտներու արձանագրութիւնները սկսած են, զայ-  
լիկներու եւ սկառատական խումբեր կազմելու մայրա-  
քաղաքիս եւ արուարձաններուն մէջ: Ակսուած են նաև  
երկօրեայ դասընթացքները միութեանն սեփական  
մարզպաշտին մէջ, 13-16 տարեկան պատանիներէն,  
սկառաւ տուանորդներ պատրաստելու համար:

Ծրագրուած սկառուտական առաջին դասընթացքը, տեսիլ ունեցաւ Շաբաթ օր, Սեպտ. 8-ին, մեր սեփական մարզադաշտին մէջ (Ռամոս Մելիքիա)։ Հակառակ անճերեւին, մեր նորագիր սկառուտները հեռու տեղերէ վազած եկած էին, օգտուելու համար դասախոսութենչն եւ սկառուտական բարոյագիտական զանազան խաղերէն։

Շարաթ օրուան յայտագրին մաս կը կազմէին  
սկառուտական գիտելիքներ եւ հայկական եւ սկառուտա-  
կան այլ երգեր : Կերպակուրները սկառուտներու պատ-  
րաստեցին, որոնք համեղ էին :

Իրենց հերթին, ամէն երկու ժամը կը փոխուէ:

Կիրակի օրուան յայտագիրը հետեւեալն էր .-

Աւագարթնում, Շուէտական մարզանք, մաքրութիւն, դրոշի պարզում, քայլական մարզանք, սկառատական գիտելիքներու դասաւանդութիւն եւ սկառատական մեծ խաղ :

Բ — Կյուրին ճաշ, սկառատներու կողմէի պատրաստուած, կյուրէն ետք կենցագիտական եւ կարգապահական դասաւանդութիւններ :

Բոլոր տղաքը մեծ խանդավառութեամբ եւ կարգապահութեամբ հետեւ կապահանձնութեամբ հաջող աշխատանքուն էլ մարիչնեռու գոյա տուած հոգահանանեռուն:

ԵՐԿՐՈՒԹՅԱՆ ԽՈՍՔ ՎՆՈՒՔՆԵՐՈՒՄ

Ամէն ազգ կը հպարտանայ իր պատմութեամբ : Վայ այն ժողովուրդին որ իր «Երէկը» չէ ունեցած : Մենք ունեցած ենք մեր երէկը : Ունեցած ենք մեր մշակոյթի ոսկեդարը, ունեցած ենք նաև ոսկեդարը հայ սկալատիզմի եւ ասի անոր հրմանգրութենէն անմիջապէս յետոյ, 1918 նոյ. 1-ին Պոլոսյ, Թղթիրի եւ Կիյիկիու մէջ, որ անքան խանդավառութիւն առեղծեց ամէն տեղ :

Սեր այսօրը շա՞տ աւելի փայլուն, չա՞տ աւելի յուսառու է քան երկէքը:  
Կազմենք, ուրեմն, մեր սկառուտական ճակատը։ Հ. Մ. Ը. Վ. կարչութիւնը  
կը հրաւիրէ գաղութիւն բոլոր պատանիները եւ մանուկները համախմբուիլ եւ  
յարի սկառուտական շարժման

Ստորեւ կուտանք սկառաւտին դաւանանքը, գաղափար մը կազմելու համար իր ազգասիրական եւ համարադկալին նպաստակնեռու մասին։

Տ – Ակուատիկ խռովը նույրական է :

Մարդու մը համար իր խօսքը իր պատիւն է, իսկ սկառուտին համար, հի-

մը սկառւտական առաքինութեանց : Երբ սկառւտ մը իր պատուոյն վրայ կը խոստանայ, ստիպուած է իր խոստումը յարգել :

2.- Սկառւտը հաւատարիմ է եւ ուղամիտ -

Սկառւտը հաւատարիմ է Աստուծոյ, իր Հայրենիքին, ազգին, ծնողքին, ինչու նաև իր պետերուն, ուսուցչին, վարպետին եւ Հ. Մ. Լ. Մ. ին :

3.- Սկառւտը հնազանդ է -

Սկառւտ մը զիտէ հնազանդիլ առանց դժկամակութեան իր ծնողքին եւ զերադասներուն հրամանին . սկառւտը կը հնազանդի նաև իր խղճին եւ թոյլ չի տար ինքինքին յոռի վնասակար արարքներու մէջ նետուիլ :

4.- Սկառւտ մը միշտ կ'օգնէ ուրիշներուն -

Սկառւտ մը միշտ պատրաստ է իր հանգիստը եւ հաճոյքը դոհել ուրիշին բարիք մը ընելու համար :

5.- Սկառւտ մը բարեկամ է ամէնուն եւ եղբայր ամէն ուրիշ սկառւտի առանց ընկերական կարգի խորութեան -

Երբ սկառւտը բարիք մը կ'ընէ խարութիւն չի գներ անձերու միջեւ, որպէս ամէնուն ալ հաւասարապէս բարեկամ է, երբէք նշանակութիւն չունի իրեն համար թէ այդ սկառւտը օտար կրօնքի կամ դաւանանքի կը պատկանի :

6.- Սկառւտը բարեկիրք է -

Սկառւտը քաղաքավար է ամէնուն հանդէպ, ամէն տեղ եւ ամէն առիթով, սկառւտը երբէք չի կորսնցներ իր բարեկրթութիւնը :

7.- Սկառւտը մաքուր հայերէն կը խօսի -

Սկառւտը կ'աշխատի իր մայրենի լեզուն սորվիլ, որովհետեւ լեզուն գիտնալով աւելի կը սիրէ իր հայրենիքը : Պէտք է հետեւի եւ կարդայ մեր պատ-



Նարսկազմ Հայ Սկառւտներու բանակում, մեր սեփական մարզադաշտին մէջ

մութիւնը եւ աշխարհագրութիւնը : Սկառուտը ոչ օտար եւ ոչ ալ աղտոտ բառեր կը գործածէ հայերէն խօսած ատեն :

8.- Սկառուտը ամասուեները կը սիրէ եւ կը պաշտպանէ .-

Սկառուտի մը իսկանը պիտի հանդուրժէ շարջարել կենդանիները :

9.- Սկառուտը զուարը եւ խանդավառ է .-

Սկառուտը զուարթ է երր իր պարտականութիւնը լիուլի կը կատարէ : Բայց զարձեալ զուարթ է երր գժուարութեան մը կամ անյաջողութեան մը առջեւ կը գտնուի : Սկառուտին համար տրանշալը անվայել է եւ ամենազառն ցաւն անգամ անիկա պէտք է դիմաւորէ ժափտով : Սկառուտը սակայն գիտէ զանազանէլ զուարթութիւնը թեթեւարարոյութիւնէ :

10.- Սկառուտը աշխատասէր եւ կորովի է .-

Սկառուտը աշխատութիւնը օրէնք կ'ընդունի եւ սովորութիւն կ'ընէ : Որովհետեւ առանց աշխատանքի որեւէ յաջողութիւն ձեռք չի բերուիր : Մոյլ տղան կրնայ սկառուտութեան մէջ յառաջդիմէլ եւ շուտով կը հետաքրքրուի սկառուտական աշխատանքներով, մէկ խօսքով սկառուտը կ'արհամարհէ վհատութիւնը :

11.- Սկառուտը տմածեսող է .-

Սկառուտը գիտէ տնտեսել իր ունեցած գոյքերը, ժամանակը, առողջութիւնը եւ լաւ ժամանակարարել դրամը . սկառուտը մը ուրիշի սեփականութիւնը կը յարդէ եւ անոր վնաս չի պատճառեր : Ամէն սկառուտական խումբ կ'ունենայ իր խնայողական սննուուկը, որ միշտ օգտակար հանդիսանայ սկառուտական բանակումներու ընթացքին, ասկէ զատ սկառուտը իր անձնական խնայողական սննուուկը կ'ունենայ :

12.- Սկառուտը մաքուր է մտածումով, խօսքով եւ գրծով .-

Սկառուտին միտքը երբեք գէշ խորհուրդներու ծնունդ չի տար : Սկառուտին լիզուն ալ իր հոգիին պէս մաքուր է : Սկառուտը ոչ մէկ աղտոտ գործ չի կատարեր, ստախօսութիւն, զրպարաւթիւն, բանսարկութիւն, եւայլն, սկառուտը գիտէ նաեւ իր մարմինը մաքուր պահէլ :

Հայ սկառուտին դաւանանքը բարձրացիր – բարձրացուրն է : Այս երկու բառերուն մէջ խտացած է այն ամբողջ պարտականութիւնը, որ վերապահուած է հայ սկառուտին :

Սկառուտը նախ պիտի բարձրացնէ իր անձը, պիտի հրահանգէ դայն, պիտի կրթէ ու ինքզինքը պիտի հասցնէ այնպիսի վիճակի մը որ կարենայ օգնել ուրիշներուն, բարիք գործել անոնց, ազնուացնել զանոնք եւ այդպէսով ամէն կերպով բարձրացնել

Սկառուտին կարգախօսը – Միշտ Փատրատ .-

Մէծ պարտականութիւն մը կը բարձրանայ մէր ծնողաց վրայ, գուցէ աւելի քան մարմնակրթական մէր միտքեան վրայ :

Ծնողաց պարտքն է՝ հետաքրքրուիլ սկառուտական աշխատանքներով : Զթոյլատրէլ իրենց զաւակները բացակային ժողովներէն եւ բանակումներէն : Մտիպէլ, որ անոնք յաճախեն սկառուտական կեղրոնը եւ շփման մէջ մտնեն սկառուտ խմբակետներուն հետ, որոնք բարոյական կապերով կապուած են ձեր զաւակներուն հետ :

Հսկէլ, որ ձեր զաւակները գործակրեն իրենց դաւանանքը առօրեայ կեանքին մէջ, Ծնողները վստահ պէտք է ըլլան, որ սկառուտիզմ մէծապէս կը

Հետաքրքրուի բոլոր մանուկներով եւ այս շարժումին նպատակը ձեզմէ նիւրապէս օգտուիլը չէ երբեք : Այլ ձեր զաւակներուն բարյականը, Մարմինը, նկարագիրը և եղանի ազնուացնելն է մ'այս : Ամէն սկսուատ խմբապետ կամ այլ աստիճանաւոր, առանց վարձատրութեան դիտակից եւ զոհաբերող անձեր են : Ցարդէլի ծնողներ, միշտ յիշցուցէք ձեր զաւակներուն, հեռաւոր մեր հայրենիքին մէջ ապրոյ հայ մօրը՝ Սիլվա Կապուտիկեանի իր զաւկին տուած պատգամը, հայ լեզուի մասին, սարեւ կուտանք քանի մը տուն միայն :

Պահիր նրան բարձր ու վճիտ  
Արարատի սուրբ ճիւթի պէս .  
Պահիր նրան սրտիդ մօտիկ  
Քո պապերի անիւնի պէս :  
Ու ռախի զարկիցը սեւ  
Դու պաշտպանիր կրծքով նրան,  
Ինչպէս մօրդ կը պաշտպանես,  
Թէ սուրբ քաշեն մօրդ վրայ :  
Լսի՞ր որդիս, պատգամ որպէս  
Սիրող քա մօր խօսքը սրտանց  
Այսօրուանից յանցնում եմ ժեզ  
Հայոց լեզուն հազարագանձ :  
Ու տե՛ս, որդիս, ուր ալ լինես  
Այս լուսնի տակ ուր էլ գնաս,  
Թէ մօրդ անգամ մտքից հանես  
Քո մայր լեզուն չմոռանա :

Ուրեմն, ծնողները եւ Հ. Մ. Ը. Ը. Ճեռք ճեռքի տալով, աշխատինք մարմնամարզը եւ սկասութիվը ծառայեցնել հայ ցեղի մարմնական եւ բարոյական ազնուացման եւ ազգային դիմազի պահպանման համար, որովհետեւ ստար այլասիրող ազգեցութիւններու յորձանքին առջեւ ազգային դիմազի պահպանման համար ընդհանուր գործակցութեան եւ իրար օգնութեան պէտք ունինք :

Ինքնապաշտպանութեան մեր բնական իրաւունքը մեզմէ կը պահանջէ մշտառեւ հսկում և ուժերու լարում : Եւ այս գետնի վրայ հայ սկասութիվը մեծ գեր ունի կատարելիք :

Հայ սկասուը ինչո՞ւ աւելի շատ պէտք է սիրէ իր հայրենիքը .-

Որովհետեւ ուրիշ ոչ մէկ ազգ իր գոյութեան պահպանման համար այնքան տառապեցաւ ու հալածուեցաւ որքան հայ ազգը :

Ուրիշ ոչ մէկ ազգ իր ազգային ինքնութեան պահպանման եւ իր իրաւունքներու վերստացման ու ազատագրութեան համար այնքան զոհողութիւններ յանձն առաւ որքան հայը, եւ ուրիշ ոչ մէկ ժողովուրդ այնքան երկար ատեն կուրծք տուաւ բռնութիւններուն, որքան Հայը :

Հայ սկասուը պէտի ջանայ արժանաւոր յաջորդը ըլլալ իր հայրերուն, որոնք գիտցան տոկալ ամէն տեսակ հալածանքի, դիմագրաւելով ամէն կարգի բռնութեանց, անաղարտ պահեցին հայ անունը, պահպանեցին հայութեան գոյութիւնը :

Հայ սկասուը պէտք է ինքինքը հպարտ զգայ իրը զաւակն ու ժառանգորդը ապիւ ժողովուրդի մը որ վերակերտելու համար իր հայրենիքը, կանգ չառաւ որեւէ զոհողութեան առջեւ : Հայ սկասուը պարաւոր է ամէն օր պահ :

## «ՆԱԽԱՍՏԱՐԴ»Ի ՏԱՐԵԿԱՆ ԶԵՇՆԱՐԿԸ

Հովանաւորութեամբ Հ. Մ. Լ. Մ. կ կեդրոնական Վարչութեան, այս տարի ալ «Նաւասարդ»ի Վարչութիւնը կազմակերպած էր իր տարեկան ներկայացում-պարահանդէսը, որ տեղի ունեցաւ Սեպտ. 22-ին Հայ կեդրոնի սրահին մէջ: Դարձեալ կ'արժանագրենք ուրախութեամբ, որ Հ. Մ. Լ. Մ. կ բոլոր ձեռնարկները համազգային բնոյթ ունին, ինչպէս եղած է միշտ:

Գաղութին բոլոր խաւերէն անխորհ, խուռներամ բազմութիւն մը եկած էր քաջայերելու ձեռնարկը: Տոմսերը վաղուց սպառած ըլլալով, Հարիւրաւոր Հանդիսականները յանձն առած էին ոտքի կենալ՝ երկշարք լեցնելով միջանցքները:

Մրահը գարդարուած էր պատշաճօրէն, ուր կը կարդացուէին նաեւ մարդկան որոշ կարգախօսներ: Այս անդամ բոլորովին անակնկալ մըն էր ներկայութիւնը նորակաղմ Հայ Արիներու, իրենց յատուկ տարազով, որոնք կը հսկէին կարգապահութեան եւ որոնց համախումբ երեւումը տեղի տուաւ խանդագառ ծափերու: Ի դէպ՝ երախտագիտութեամբ յիշատակենք, որ 50 զայ Արիներու համազգեստը նուրիած եւ Պարսամեան եղայրյներ:

Կարգապահութիւնը հիմանալի էր, իսկ ճշգապահութիւնը՝ Հայկական:

Բացման խօսքը տրուած էր վեթերան մարդիկ եւ «Նաւասարդ»ի ծանօթ աշխատակից Կար Շահինենի, որ լաւագոյնս օգտագործեց իր սույ ժամանակը՝ տալով Հ. Մ. Լ. Մ. ծագումը, զարդացումը եւ անոր ազգասիրական գործունէութիւնը թէ՝ արտասահմանի եւ թէ, մանաւանդ, Հայաստանի մէջ: Համառոտակի տուաւ նահատակի թէ կենանի Հ. Մ. Լ. Մ. ական հիմնադիրներու, գործիչներու եւ ախոյեաններու կեանքն ու գործունէութիւնը, ինչպէս նաեւ պատմականն ըրաւ հայ մարդական կեանքի, Հնագոյն դարերէն մինչեւ մեր օրերը, խանդագառ չեշտելով մըր ազգի ուժը, կարողութիւնը եւ ճկնութիւնը: Այլեւ անդրադարձաւ մեր նաւասարդեան խաղերուն, զանոնք՝

մը մտածել իր պատկանած ժողովուրդին վրայ, որմէ սերած է եւ հարց տայ ինքինքին, ինչպէ՞ղ կրնամ օգտակար ըլլալ Հայ ժողովուրդին:

Արդ հայ սկառատութեան նպատակն է, առանց դաւանական եւ հատուածական խորութեան, լծուիլ գործի, մեր տառապեալ ու պատուական ցեղի գոյութեան ի խնդիր:

Զեռք ձեռքի առաջով պատրաստենք Փիզիքալս, մտառապէս, բայց մանաւանդ նկարագրով ուժեղ սերունդ մը հայ ուժով, հայ մտքով եւ հայ նոգիով:


Այս կը պահանջէ մեղմէ հայ ազգը, որուն մենք ամէնքս պարտական ենք: Եւ ահա այս աշհատանքն է որ պիտի կատարէ ներկայիս Պ. Այրէսի Հ. Մ. Լ. Մ. նորակաղմ սկառատութիւնը:

Պ. Այրէսի Հ. Մ. Լ. Մ. սկառատ խմբապետները եւ օգնականները՝

Կարպիս Տէր Մեօրոպեան՝ ընդհ. խմբապետ, Պարոյր Զանիկեան՝ սկառատ, պատ. խմբապետ, Պետրիկ Թէքիրտաղլեան՝ գայլիկներու պատ. խմբապետ, Միքայէլ Եէմէնինեան՝ օգնական, Գառնիկ Եէմէնինեան՝ օգնական, Արամ Գալրաքեան՝ օգնական, Համբարձում Մատթէսոսեան՝ օգնական, Աւետիս Քէօրողլանեան՝ օգնական, Օհան Գալրաքեան՝ օգնական, Յարութիւն Մառուկեան՝ օգնական եւ Գառպար Աճէնեան՝ օգնական:

ՊՐԱՋԵՐ

ՄԻՈՐԹՄԵՆ



ՀԱՅԱ-ԱՐՄ. ССР

Digitized by A.R.A.R. @

Համեմատելով ներկայ ողիմպիականներու հետ Յիշատակեց նոյնպէս համաշխարհային հռչակ ունեցով հայազգի ախոյեաններու աննախընթաց յաջողութիւնները:

Վկայութիւններով, թիւերով եւ տուեալներով հաստատեց, որ ընդամէնք երեք տասնեակ տարիներու ընթացքին, մարզական տեսակէտէն, Հայաստանը առաջնակարգ դիմքի վրայ է, աւելի քան տասնեակ եւրոպական մարդիկ ազգեր իր ետին թողնելով։

Գնահատոց տեղույս Հ. Մ. Ը. ի եւ իր պաշտօնաթերթ «Նաւասարդ»ի ազգասիրական գործն ու խօսքը: Այլեւ կոչ ըրաւ ծնողաց, որ իրենց զաւակները անվարան յանձնեն Հ. Մ. Ը. Մ. ի, վատահ ըլլալով, որ հոն անոնք պիտի ստանան Ֆիզիքական եւ բարոյական կրթութիւն, կապուած մնալով մեր ազգին եւ անոր աւանդութեանց: Ու չնորհակալութիւն յայտնեց բոլոր անոնց որոնք նիւթապէս եւ բարոյապէս քաջալերեցին ձեռնարկը։

Հուսկ, ուրեմն, բնմադրուեցաւ Գրիմ Սիմոնի Ամերիկահայ Փեսացուն, երեք արարով կատակերգութիւնը: Պարոննեանի եւ Օտեանի հետեւողութեամբ գրուած այս կատակերգութիւնը միտումն ունի, ծիծաղի ընդմէջն, ձաղկել օտարամուած զաղափարները եւ նորաձեւութիւնները հայ ընտանիքին ներս եւ պաշտպանել մեր նահապետական գեղեցիկ եւ պարզունակ սովորութիւնները: Խիստ բարոյալից դասեր ունի կատակերգութիւնը, մանաւանդ նորերուն համար, որոնք արդիականութիւնը կը շիոթեն առաքինութեանց հետ։

Կարո Գալիկեան եւ Տիկ. Ազնիւ Խըտրեան այս ձեւի կատակերգութեանց մէջ անզուգական են: Արդէն խօսուած է իրենց մասին, որ տաղանդաւոր են եւ արժանաւորապէս գնահատուած՝ զաղութիչն: Բաւական է, որ յայտնի ըլլայ, թէ անոնք միասնաբար բնմ զուրս կուգան, եւ արդէն հանդիսականները նախապատրաստուած կ'երթան կուշտ ու կուռ խնդալու, ինչպէս եւ բարոյական գործնական դասեր առնելու։

Իսկ երբ այս երկուսին միանայ նաեւ Աստիկ Քէլէշեան, պատկերը կատարեալ կ'ըյլայ:

Այս տաղանդաւոր երրորդութիւնը, եթէ ջանք թափէ, կրնայ բնմադրել նաեւ Պարոննեանի կատակերգութիւնները, որոնք աւելի կրթէն են եւ մեծ հաճոյք պիտի պատճառեն հասարակութեան:

Այս երեք գերակատարներն էին, որ բնմին վրայ ներկայացուցին մեր համեստ, աշխատասէր եւ մեր առաքինութեանց նախանձախնդիր հայ ընտանիքը, ընդունակ արդիական եւ օտարամուած բարքերու, որոնք ընդմիշտ ծիծաղելի պիտի մնան։

Նոր կամ օտարամուած բարքերու ախոյեաններն էին՝ Օր. Մելինէ Նազար բէթեան եւ Պր. Գրիգոր Տորումեան (Հարս ու վեսայ), որոնք թէեւ նոր էին, բայց ցոյց տուին իրենց բնմական չնորհքը: Համարձակ էին, գիտակ իրենց դերերուն եւ կրցան պահել խաղին ներդաշնակութիւնը: Իսկ Մկրտիչ Սիլվիեան, քահանայի գերով, ինքնայատուկ էր, ինչպէս եղած է միշտ: Կը յուշէր Զ. Անմահունի, որ արդէն մասնագէս եւ բարեխիղ յուշարար մըն է։

Աւելորդ է ըսել, որ խաղն անցաւ չափազանց կայտառ եւ ուրախ, սրաւ ևը վերածելով իսկական հարանետունի մը։

Ներկայացումէն յետոյ սկսաւ ընտանեկան պարերը եւ տեւեցին մինչեւ սահմանուած ժամը։

Նոր յաջողութիւններ Հ. Մ. Ը. Մ. ին։

ՊԱՐԳԵՒԱՏՐՈՒԹԻՒՆ

Ամենայն Հայոց Հայրապետ Տ. Տ. Վազգէն Ա. գնահատելով Տէր եւ Տիկ. Յովհ. եւ Մարթա Տիարպէքիրեանի եւ գալութիս ատենապետ Ա. Պերկամալի պագասիրական զոհողութիւնները, բարոյական կամ նիւթական գետնի վրայ, բարեհաճ էր զանոնք վարձատրել Ս. Գրիգոր Լուսաւորչի առաջին կարգի ականակուռ ոսկի խաչը:

Պաշտօնական պարզեւատուութիւնը տեղի ունեցաւ Ս. Խաչի տօնին, Կիրակի, Սեպտ. 16-ին, Պ. Այրէսի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ, հաւատացեալներու խուռն բազմութեան մը ներկայութեան: Ներկայ էին օտար հիւրեր, ինչպէս եւ Հայաստանի քաղցրածայն Սոլուակ՝ Զարուհի Դոլուխանեան, որ արդէն աշխարհահոչակ է:

Կաթողիկոսական զոյգ կոնթակները կարդաց բեմէն Հոգչ. Յրթ. Ծ. Վ. Մուշեան, որուն մէջ Հայրապետը կը գնահատէր պարզեւատրուողներու ազգասիրական զոհողութիւնները եւ բարեգործութիւնները:

Ապա՝ Հարաւ. Ամերիկայի Կաթող. Պատուիրակ Գերշ. Սիոն արք. Մտնուկեան, երկու ազգայիններու լամբակէն կախեց Կաթողիկոսի չնորհած ականակուռ ոսկեայ խաչը: Այս առթիւ Տիար Արմէն Պերկամալի իր եւ Տիար Յովհ. Տիարպէքիրեանի կողմէ չնորհակալութիւն յայտնեց, ըսելով որ Ամենայն Հայոց Հայրապետի սոյն պատիւը որքան իրենց, նոյնքան եւ Արժանինի հայ գաղութին կը պատկանի:

● ● ●

ՊԱՏՈՒՈՅ ՍԵՊԱՆ

Նոյն գիշերը, պարզեւատրուողներուն պատուոյ սեղան մը տրուեցաւ նորակառոյց առաջնորդարանի շքեղ սրահին մէջ: Հրաւիրուած էին պարզեւատրուողներու ընտանիքներին եւ պարագաներէն զատ, Հայց. Առաք. Եկեղեց. Կեղրունական Վարչութիւնը, իր արանց եւ կանանց ներկայացուցիչներով, ինչպէս եւ մաժուլի ներկայացուցիչները:

Սեղանին բացումը ըրաւ Պատուիրակ Սրբազնը ու բաժակները պարպուեցան պարզեւատրուողներու եւ Ամենայն Հայոց Վեհափառի կենացը:

Շնորհաւարական իսուք ըսին՝ Ազգ. Կեղը. Վարչութիւն, Հոգչ. Մայրագոյն Վարդապետներ՝ Յրթ. Մուշեան եւ Գ. Թաշճեան, եւ մաժուլի ներկայացուցիչներ: Եղան մէներգներ եւ արտասանութիւններ, ստեղծելով ուրախ եւ զուարթ մթնոլորտ մը: Վերջը Տիար Արմէն Պերկամալի իր եւ Տէր եւ Տիկ. Յովհ. Տիարպէքիրեանի կողմէ չնորհակալութիւն յայտնեց իրենց եղած այս պատուին համար:

Այս առթիւ, Հ. Մ. Լ. Մ. եւս ի սրտանց կը չնորհաւորէ այս երկու արժանաւոր ազգայինները, որոնք մէր միութեան օժանդակած են նիւթապէս եւ բարոյապէս:

ՀԱՄԲԱՒԱԿՈՐ ԵՐԳՉՈՒՀԻ ԶԱՐՈՒՀԻ ԴՈՒՌԻՆԱՆԵԱՆ

Արժանթինի եւ Ռւրուկուայի Հայրենակարօս բազմութիւնները բախտն ունեցան իրենց մէջ ունենալու համբաւաւոր երգչուհի Զարուհի Դոլուխանեանը, որ իր քաղցր ծայնով եւ հայրենական երգերով ոգեւորեց եւ միսիթարեղ բոլորին:

Հ. Ա. Ե. Վարչական Խորհուրդը, հովանաւորութեամբ Պատուիրակ

Սրբազն Հօր, առաջնորդարանի սրահին մէջ, ի պատիւ Զարուհի Դոլուխանեանի եւ իր գաշնակահար վարպետ Ալեքսանդրի, ընդունելութիւն մը սարքեց, ճոփ սեղանով, իր հացումը եւ երախտագիտութիւնը արտայայտելու համար:

Կը նախազահէր Պատուիրակ Սրբազնը: Ներկայ էին Ազգ, Կեդր. Վարչութիւնը իր կազմով, Մայրազոյն Վրգ. Յ. Մուշեան, Տէր եւ Ֆիկին Պերակամալի, մամուլի ներկայացուցիչներ, ինչպէս եւ պազութիւն Մշակ. Միուս թեանց ներկայացուցիչները:

Մամուլի ներկայացուցիչները շնորհաւորեցին եւ գնահատեցին համբաւուր երդչուհին: Գլխաւոր խօսողն եղաւ Տիկ. Փ. Պերկամալի, որ սարչիւրերու համար Փրաններէն խնամուած գրութիւն մը կարդաց, գնահատեալով Զարուհի Դոլուխանեանի ստարանդն ու արտեսատը, ու Խաեւ իր բարեսըրտութիւնն ու ազգասիրութիւնը, որ իր սուսած համերգներու ամբողջ հասույթը և նույիրեց գողութիւն հայ զպրոցներուն: Այս սրտարուխ խօսքէն յետոյ Տիար Արմէն Պերկամալի, Ազգ. Կեդր. Վարչութեան կողմէ, Զարուհի Դոլուխանեանի կուրծքը զարդարեց աղամանդակուռ թանկադին զարդարուերելով մը, եւ գաշնակահար Ալէքսանդրին նույիրեց ոսկի շղթայ թը:

Համբաւաւոր երդչուհին աւելով արժանի է այս գնահատանքին:

Իր ստասօն համերգներու հովանաւորութիւնը ստանձնած էր Պատուիրակ Սրբազնը եւ Ազգ. Կեդր. Վարչութիւնը:

Վերջին խօսողն նորաւ, հայերէնով, համբաւաւոր երդչուհին:

«Այսօր, ըստ, ինքինքն հարազար կը զգած ձեր մէջ ըլլալով: Շնորհակալութիւններս կը յայտնեմ ինձ ըրած սոյն պատուին համար: Երբ Հայաստան երթամ, ձեր քոյրերուն եւ եղբայրներուն պիտի յայտնեմ ձեր ողջոյնները: Հայաստանը հպարտ պէտք է ըլլայ, որ ձեզ պէս ազգասէր զաւակներ ունի Արժանթինի մէջ»:

ԹՂԹԱԿԻՑ



Նորակազմ Հայ Սկավառմերու բանակում, մեր սեփական մարզադաշտին մէջ

ԲԺՇԿԻՆ ԽՕՍՔԸ

## ՔՈՒՆԻՆ ՅԱՐԳԸ ԳԻՏՑԵՔ

Զեմ յիշեր ո՞վ ըստօծ է՝ թէ «մարդկային կեանքէն եթէ Ծննդենք, յոյսը եւ քունը, մարդ արարածը աշխարհին ամենին դժբախտը կ'ըլլայ»:

Ճշմարտութիւն մը, զոր գիտութիւնը փորձերով հաստատած է:

Քունը մարդկային մարմնին վրայ ունեցած իր կազդուրիչ ազդեցութեանը իսկապէս մարմինը վերանորոգողի, թարմացնողի գերը կը կատարէ:

Զափազանցութիւն պիտի չըլլար՝ եթէ ըսէինք թէ քունը մայր բնութեան մարդուս պարզեւած ամենամեծ չնորհներէն մէջն է: Քունի միջոցաւ է որ մարդկային մարմննը իր առօրեայ վնասները կը վերանորոգէ, իսկ միտքը առօրեայ սրտմաշուներէն, մտահոգութիւններէն ձերբագատուած, կը վերապանէ իր աշխոյժը:

Քունք իր այս բարեկար գերս կը կատարէ, որովհետեւ քնանալու միջոցին «Փիդիքական եւ մայլին աշխատանքները իրենց ամենանուազ աստիճանին կը հասնին: Քունի միջոցին արեան ըրջանառութիւնը աւելի հանդարտորէն նեղի կ'ունենայ, սրտի եւ բազկերակի բարախումները կը տկարանան: Մտամոհքի եւ աղիքներու շարժումները կը դանդաղին: Ուղեղը ու միջերը գրեթէ գործելէ կը դաշտին: Մարդ քնացած միջոցին իր գիտակցութիւնը կը կարս ունցնէ, իսկ զգայիրանքները նուազագոյն շափով կը գործեն, գերջապէս մարդկային մարմնին բոլոր մասները կը հանգստանան:

Արթուրթեան միջոցին մէր ըրած ամէն տեսակ աշխատանքները, շարժումները մարմնի յոգնութեան պատճառ կ'ըլլան:

Կարգ Նը գիտուններ կ'ենթադիմն թէ յոգնութիւնը մարմնի մէջ տեսակ մը թոյն կը կուտակէ եւ պատճառ կ'ըլլայ որ ուղեղը թմրիր մէջ իշտայ ու ճիշդ այդ վիճակին բուն անունը կուտան:

Քայլ միայն յոգնութիւնը չի որ միշտ քուն կը բերէ: Յոգնութիւնը անցողական, պարզ վիճակ մըն է: Հանգիստը, քունը, միակ դեղն է որուն միջոցին մարմնոյն թոյները դուրս կ'ելլեն ու ածուխի պաշարը կը նորոգուի ու մարմնին հաւատարակշռութիւնը կը վերահաստատուի: Յոգնութիւնը բնախական երեւոյթ մըն է արուն կը հավատակին մարմնին բոլոր դարձարաններն ու անդամները: Ենոր զործարանները, զային դրութիւնը կրնան աւելա մըն յոդիկ, զափազանց աշխատութեամբ փամ անկանոն գործունելութեամբ:

Կան աւրիչ պահանուեր, այլապէս անբացատերի պիտի մնային այն պարագաները ուրի. յոգնութիւնը բնա դեր շաւմիւ քննդասկառակին հանդիսան ալ երեմն կարծեն գուն կը բերէ: Զանց կ'ընենք գունի կատամառարաններն ու անդամները: Ենոր զործարանները, զային դրութիւնը կրնան աւելա մըն յոդիկ, զափազանց աշխատութեամբ փամ անկանոն գործունելութեամբ:

Մարդկային մարմինը կրնաց շարաթեներով անծ թի մեռալ առանց. իր առողջութիւնը վերջնականապէս խորտակելու, իսկ շարունակած կան տքնութիւններով մարմինը անդարմանենքիորէն կը կորուցնէ իր առողջութիւնը: Զայ աւելի կենածական եւ խարհրդաւոր գործ մը, քան քունը: Մանաւանդ երկար գունը, ար կը վերանորոգէ կազմը, շափազանց կարեւոր է ամէնոն, մասնաւ ուրարար պատիկներուն եւ ծերերուն:

Դպրոցներու քննիչ բժիշկները կը հաստատեն որ գպրոցներու աղաքը շատ քիչ կը քննին: Դուք կը տեսնէք տղաքներ, որ գունաս են, անարին, նիշար ու ակարակազմ: Կամարանին մէջ անուշագիր են, ցրուած են, ծոյլ

## Հ.Մ. Ը. Մ. Ը. ԵԳԻՊՏՈՍԻ ՄԵԶ

### ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՅ ՄԱՍՆԱՃԻՒԼԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹԻՒՆՆԱ

Տեղական Վերին Մարմին, նկատի ունենալով Ամառնային արձակուրդ-ները, որոշած է ունենալ այս շրջանին, ուսումնալից, օգտակար եւ զուր-ճակ ժամանցներ, այս միջոցաւ քայլ մը եւս յառաջանալու դէպի Հ.Մ.Ը.Մ.ի եւ Սկառութութեան զոյզ նպատակներու իրագործման:

Ստորեւ կուտանք, ամփոփ յատակազիքը մեր այս ծրագրին, եւ որոնց մանրամասնութիւնները պիտի տրուին հետզհետէ եւ աստիճանաբար:

ԴԱՍԱԽՈՍՈՒԹԻՒՆՆԵՐ. — Ասոնք տեղի պիտի ունենան երկու շաբաթը անդամ մը, մասնաւոր ընտրեալ դասախոսներու կողմէ, եւ զանազան նիւթե-րու չուրջ, հետեւեալներէն:

Աղջային Պատմութիւն եւ մատենագրութիւն, Բնդհանուր Աղջաց Պատ-մութիւն եւ օտար Գրականութիւն, Գիտութիւններ, Սկառուտական Գիտելիք-ներ, Աշխարհագրական Տեղեկութիւններ, Քերականական բացարութիւն-ներ, եւայլն, եւայլն:

Այս դասախոսութեանց, մուտքը աղատ է բոլոր Սկառուտական եւ կայ-տական զանազան շարքերու պատկանող անդամներուն, բոլոր Հ.Մ.Ը.Մ. ա-կաններուն, եւ վերջապէս ամբողջ Հայութեան. հետեւարար, ամէն հետա-քրքրուող ծնողք, ներկայիւս «Հարակիրեալ» կը նկատուին:

ԱՇԽԱՏԱՆՈՒ. — Զեռական զանազան արուեստներու, օգտակար առար-կաններու շինուաթեան, եւ ի պատրաստութիւն, «Արհեստ» եւ «Արուեստ»:

Են, կամ կը քննանան, կամ չուտ չուտ եւ շատ կը խօսին, հարցուցէք, քննե-ցէք, պիտի հասկնաք պատճառը, որ քոնին պակասն է, եւ ո՞չ թէ այլեւայլ հիւանդութիւններ:

Տղաքը, որ ամբողջ օրը, կը յոդնին իրենց դասերով ու խաղերով, եթէ ուշ պառկին, չեն կրնար ընորհքով նախաճաշիկ մը ընել եւ ուրախութեամբ դպրոց հասնի:

Ինչո՞ւ: Որովհետեւ թունաւորուած են: Աշխատանքն ու յոդնութիւնը մեր մերմնին մէջ կ'առաջացնեն թոյն մը: Այս թոյնը կը փարատի միայն հանգիստով եւ բաւարար քունով մը: Պատիկները պէտք է շատ քննանան մին-չեւ տասը կամ տասնմէկ ծամ. ամենէն քիչ ութը ժամ:

Եթէ կ'ուզէք որ մեր աղաքը ուշիմ դպրոցականներ ըլլան, եւ ապագա-յին առոյգ, աշխատասէր, ուշադիր եւ խելացի դառնան, քնացուցէք ժամա-նակով եւ չափով: Ուշադրութիւն ըրէք անոնց քունին, ինչպէս պիտի ընէիք սնունդին, որովհետեւ՝ քունը սնանեն է:

Մեր երիտասարդներէն եւ հիներէն անոնք որոք թղթախաղով կամ սրճ-րաններ, սինեմաններ, պարասրահներ յաճախելով շարունակական տքնու-թեանց կ'ենթարկուին, թո'ղ լաւ գիտնան թէ իրենց այդ ապրելակերպը եր-բեք անպատճի չի մնար:

Բնութիւնը անողոք է, իր կանոնները եւ օրէնքները ունի, զորս պէտք է յարգել:

«Մախս»

ՏԵՐԹ. Օ. ԿԵՐԿԵՐԵԱՆ

«Մասնադիտական Նշանակներ»ու։ Տեղի պիտի ունենայ շաբաթը երկու անգամ, կէսօրէ վերջը, Վերին Մարմինէն որոշուած անձի մը, կամ անձերու հսկողութեան տակ։

Կրնան մասնակցիլ ամէն Սկառու եւ Գայլիկ։

ԽԱԲՈՅԿԱՀԱՆԴԵՄ — Ինչպէս մէր Ապրիլ ամսուայ տեղեկատուութեան մէջ որոշած էինք, Յուլիս ամսոյ երկրորդ կէսին, պիտի ունենանք «Բնդհանուու Խարոյկահանդէս» մը, մասնակցութեամբ Սկառուական եւ Կայտական բոլոր շարքերոն, եւ ունենալով զանազան Սկառուական եւ Կայտական խաղեր, փոքր ներկայացումներ, երգեր, արտասանութիւններ, եւայլն։ Այս բոլորը պիտի ըլլայ խումբերու մէջ մրցակցութեան ձեւին տակ։

Այս հանդէսին եւս, բոլոր ծնողքները կը հրաւիրուին։ Մուտքը ազատ է նաեւ գաղութիս Հայութեան։

ԲԱՆԱԿՈՒՈՒՄՆԵՐԻ ԵՒ ԱՄՇԱԼԻՆԵՐԻ — Ասոնք, Սկառուական եւ Կայտական կեանքի ամենազուարճալի ժամանցներն են, եւ Վերին Մարմինս խորհած է սովորականէն աւելի մեծ ճիռ մը ընել, աւելի զօրաւոր թափ մը տալով այս արժման, ամսուայ ընթացքին։

Բանակումները տեղի պիտի ունենան, զանազան բաժանումներու առանձնապէս, երկու-երեք օր տեւողութեամբ, եւ տեղի պիտի ունենայ մէկ Սկառուական եւ մէկ Կայտական, աւագ զանակումներ, տարբեր թուականներու, ի Մասրա-Մաթրուհ, տասնական օր տեւողութեամբ։ Բանակումները տեղի կ'ունենան, ամէն տեսակէտով խիստ հսկողութեամբ, խմբապէտ-խմբապէտուհիներու հրամաններուն տակ, եւ Վերին Մարմինյն խիստու նախանձախնդիր հովանաւորութեամբ։ Վերին Մարմինս, որոշած է մասնաւոր քննիչներ, բանակումներու կանոնաւորութեանց հսկողութեան համար։

ԽԱՂԵՐ — Այս բաժինը, մասնաւորաբար Գայլիկներուն համար է։ Երբ դայլիկները կուգան մարզավայր, պիտի ունենան զանազան նստուկ եւ զարդացուցի խաղեր, մեծերու առաջնորդութեամբ եւ հսկողութեան տակ։

ՄՐՑԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐ — Պիտի ունենանք նաեւ զանազան մրցակցութիւններ, ուստիմնական զանազան ճիւղերու մասին, նոյն ձեւին տակ, ինչպէս ունեցանք անցեալ ամիսն «Հայ Մատենագրութեան» մասին։ Նաեւ ուրիշ մրցակցութիւններ, օրինակ՝ Լաւագոյն լուսանկարները քաշողին, լաւագոյն գծագրութիւնը ընողին եւայլն։ Անոր կընան մասնակցիլ, Սկառուական եւ Կայտական բաժիններու բոլոր անդամ-անդամուհիները։

ՔՆՆՈՒԹԻՒՆՆԵՐ — Հիմա որ դպրոցական գասերու բեռը չկայ, աւելի եւս պիտի ծանրանանք Սկառուական եւ Կայտական քննութիւններու վրա։ Ասոնք դիւրացնելու համար պիտի ունենաք շատ մը «Մասնակի» եւ «Խմբական» դասախոսութիւններ եւ բացաւորութիւններ, գիտակից եւ կարող անձերու կողմէ։

Ահա մէր ամսուայ եղանակին ծրագիրը։ Կը յուսանք լիովին իրականացնել վերոյիշեալները, բայց կը խնդրենք բոլոր ծնողքներէն, որ իրենք եւս մեզի օջանեն ասոր մէջ, խրախուսելով իրենց զաւակները կանոնաւոր կերպով հետեւելու մէր այս ճոխ յայտագրին։

Մենք կ'ընենք ամէն զոհողութիւն եւ պատրաստ ենք ընել աւելի մեծ զոհ հողութիւններ եւս, իսկ աղոցը կը մնայ, գիտնալ օգտուիլ թափուած ջանգերէն։

Հ.Մ.Լ.Մ. ԿԸ ԾԱԲԱՑԻ ԱԶԳԻՆ, ԻՍԿ ՄԵՆՔ, ԿԸ ԾԱԲԱՑԵՆՔ Հ.Մ.Լ.Մ.Ի.

## ԹՈՒՐՔԻՈՅ ԱԽՈՅԵԱՆ ԿԱՐՊԻՄ ԶԱՔԱՐԵԱՆԻ ՄՐՑՈՒՄԸ.

Ինչպէս մանրամասն գրած էինք, Թուրքիոյ Հայադր կոփամարտի ախոյեան կարպի Զաքարեան եկած է Արժանթին քանի մը հանդիպումներ ունենալու համար:

Առաջին հանդիպումը տեղի ունեցաւ «Առևնա Փարք»ի մէջ, խուռն քաջտ մութեան մը ներկայութեան, որոնց մէջ մօս հազար հայրենակիցներ:

Զաքարեան իր գէմն ունէր Արժանթինի նոյն ծանրութեան կոփամարտի ախոյեան Սիրիլ Խիլի: Տեսողութիւնն էր ատար բառնու, իւրաքանչիւրը երեք վայրկեանէ բաղկացեալ:

Մրցումը շափազանց հետաքրքրական էր: Հակառակորդները մինչեւ վեց յերորդ րատնու կ'ուսումնասիրէին զիրար: Զաքարեան թեքնիք առառելութեան մը յուսադրեց տառանց տակայն ուժքին հարուածներու: Մինչ Խիլի հետամուս էր ուժքին եւ վճռական հարուածներու ինչ որ անոր ընծայեց յաջորդութիւն՝ միայն կէտերու առաւելութեամբ:

Տեղական մամուլը արձանագրելով կարպի Զաքարեանի պարսութիւնը, գովիճատով արտայայտուեցաւ իր խաղաղութեան մասին:

Հայադրի ախոյեանը նորէն մրցումները պիտի ունենայ:

Դ.

## ՃԱՏՐԱԿԻ ՄՐՑՈՒՄՆԵՐ

Միութեանու մարզական բաժնի նախաձեռնութեամբ կոզմակերպուեցան Հայկական միջմիութենական ճանարակի աղաս մրցումներ որոնց կը մասնակցին Հ. Մ. Լ. Ա. Լիկամի, Կուտինամի եւ Ֆլորէսի խոմբերց:

Այս մրցումները տեղի կ'ունենան Միութեան Ռամսու Մեխիս արահին մէջ, իսկ յետաձգուելու պարագային՝ «Հայ. Կեղբոն»ի մէջ:

Ախոյեանական մրցումները սկսուեցին Օգոստոս 19-ին եւ պիտի վերջանան Սեպտեմբերի, որոնց արդինքը պիտի հրատարակենք:

Վ Ե Ճ Բ ...

Այր եւ կին կը վիճին, յանկարծ կինը կը նկատէ.

— Յետաձգենք մեր վէճը:

— Ինչո՞ւ, կը հարցնէ ամուսինը:

— Մեր քովի գրացիները կը վիճին. կ'ուզեմ իմանալ պատճառը:

ՈԱՍԻՆ ԵՒ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ

Ճարթանկարի անօրէն մը առիթը կ'ունենայ ճանչնալու դերասանուհի: մը չափազանց ինքնահաւան՝ Ցիօրէնը յափշտակուած անոր գեղեցկութենէն, կ'ուզէ գեր մը տալ վաղուց մեռած Փրանսացի հեղինակ Ռասինի փիէններէն: Մեծ հռչակի պիտի ափրանաք, կ'ըսէ տնօրէն, ու անմիջապէ կ'աւելցնէ.

— Անընդշատ, հեղինակին ծանօթ էք և Ռասին:

— Միտակը առիթը չեմ ունեցած զինքը ճանչնալու, բայց վստահ եմ, թէ ան ինձի կը ճանչնայ:

# DAUSART

AÑO 4 - N° 40

SEPTIEMBRE DE 1956

BUENOS AIRES

EL destino de esta nación milenaria merece el detenido estudio de la historia. Conoció la civilización en las lejanas épocas de asirios y babilonios, y ya en la antigüedad dió al mundo verdaderos genios del arte y del saber. Se convirtió oficialmente al Cristianismo en el año 303, y desde entonces fué gigantesca fortaleza de la civilización occidental en Oriente.

"Un pueblo de asiáticos europeizados", denominó Víctor Berar a los armenios. El Cristianismo, indudablemente, fué factor preponderante en esa semejanza espiritual. El mundo occidental, en todos los tiempos, tendió su mirada con simpatía hacia el pueblo de Ararat y la tierra legendaria que a sus pies se extiende —donde según algunos estuvo el paraíso terrenal—, y siguió con vivo interés las vicisitudes de la historia del primer estado cristiano.

Sin embargo, eran otras las virtudes que acercaban a los armenios a Europa, virtudes que desgraciadamente estaban ausentes en los pueblos que los rodeaban y en lo que los dominaban. Ese pueblo estaba europeizado porque desde los primeros tiempos de su existencia había abrazado la bandera de la civilización, del trabajo creador, y había podido progresar en un ambiente completamente hostil. La agricultura, la industria y el comercio, con el arte y la ciencia, lo distinguieron pronto de los pueblos nómadas que desde épocas

inmemoriales cruzaron por su suelo, dejando solamente rastros de barbarie y destrucción.

La agricultura y la civilización están unidas con lazos indestructibles; antiguamente, ambas palabras eran casi sinónimas. En la tierra ha hallado el hombre la fuente misma de su existencia, y la tierra, con sus exigencias, ha moldeado su carácter. El pueblo armenio ha cultivado la tierra, se ha adaptado a sus exigencias y la ha adaptado a sus necesidades. Compenetrándose con ella en el trato continuo, ha aprendido a amarla, y así ha creado su Patria. En cambio, sus vecinos y sus explotadores todavía a fines del siglo pasado no se habían habituado en masa a esa labor creatora.

Junto al trabajo creador, el armenio debió aprender a comerciar. El comercio es indudablemente factor de progreso. Aunque es producción en sí, representa constante estímulo para la producción. Sabe las necesidades de las diversas zonas, y es el lazo de unión que las relaciona y complementa. Pero el intercambio de las mercaderías, naturalmente, inicia el intercambio de ideas y de cultura.

Los historiadores (Estrabón, Herodoto y otros) atestiguan que Armenia ha sido una especie de centro comercial estratégicamente ubicado. Efectivamente, el armenio se transformó en intermediario entre Oriente y Occi-

## ARMENIA

dente, demostrando en ello una capacidad de adaptación. En ese sentido, desempeñó un gran papel histórico como precursor de culturas.

Pero si por su posición geográfica fué camino obligado para el comercio y la cultura, también fué ruta natural para las invasiones conquistadoras. Repetidas veces hordas guerreras surcaron su suelo, y el pueblo debió luchar incansablemente para defender el producto de su trabajo y para reconstruir su país. Si pudo sobrevivir fué solamente porque, al decir de Carl Ritter, "el territorio estaba naturalmente defendido con sinnúmero de montañas en las cuales se refugiaba el pueblo durante las invasiones".

La naturaleza, y especialmente el clima, transforman a los pueblos y son factores preponderantes en su formación. La meseta armenia, donde el invierno dura ocho meses, exigió un esfuerzo permanente de sus habitantes. Esa misma naturaleza, que con sus refugios fué factor preponderante para

la existencia del pueblo, demandó del armenio un trabajo constante y abrumador.

Pero el pueblo, con voluntad indeclinable, pudo vencer a la naturaleza terrible, y entre sus montañas inexpugnables abrió paso a la civilización y a la cultura. La naturaleza y la tiranía, en singular alianza, intentaron detener sus nobles aspiraciones; pero el trabajo obstinado y la resistencia inquebrantable resultaron al fin vencedores. La naturaleza, con sus refugios, defendió al pueblo contra las tiranías, y el trabajo, con su impulso, lo condujo por sendas de progreso.

Y la nación no sucumbió, como sucumplieron y desaparecieron otros pueblos que en la antigüedad convivieron con ella, deslumbrando con su magnífica civilización. Y los pueblos de Occidente observaron siempre con simpatía, aunque sin prestarle una ayuda efectiva, a ese "pueblo de asiáticos europeizados".

**EDITORIAL**



Lila Minassian

#### LILA MINASSIAN CAMPEONA DE PING PONG DE IRAN

IRAN. (Especial). — Nuestra compatriota Lila Minassian, por novena vez, se clasificó campeona de primera categoría de ping pong de Irán.

Además, luego de participar en 1955 en los torneos de Pakistán y en 1956 en los de la India, conquistó por quinta vez el campeonato de Medio Oriente.

## *El público colmó el salón Centro Armenio en la fiesta del Cuarto Aniversario de la Revista "Navasart"*



Garo Kalikian

Desde las primeras horas de la noche del sábado 22 de septiembre, numeroso público hizo irrupción en el salón Centro Armenio, a los efectos de asistir a la Gran Función y Baile, con motivo del cuarto aniversario de la revista "Navasart", organizado por su Cuerpo Administrativo y auspiciado por la Comisión Directiva de la U. G. Armenia.

A la entrada del salón, el público tuvo la oportunidad de gustar la decoración del hall, que estuvo a cargo de la Subcomisión de Damas y de Fiestas.

En efecto, es plausible la labor de dichas subcomisiones, que bajo la supervisión del Departamento Cultural y Social, en cada acto y en cada fiesta, brindan al público agradables sorpresas e innovaciones, en cuanto a decoración se refiere.

Alrededor de las 10 horas, comenzó el acto, haciendo uso de la palabra el señor Garo Shahinian, en nombre de la comisión organizadora.

El orador, luego de hacer una reseña de los cuatro años de ardua labor para el mantenimiento y mejoramiento de la revista, agradeció a todos los que han tenido participación en la misma.

A continuación, se puso en escena la famosa comedia en tres actos del escritor Krem Simon titulado 'Amerigahai Pesatzú'.

Figuraron en el reparto, Garo Kalikian en el papel de Dayí Garabed; Azniv Jederian, en de Saten (esposa de Garabed); Asdik Keleshian, en el de Oksen (socio de Garabed); Meliné Nazaretian, en el de Ankiné (hija de Garabed); Gregorio Dorumian, en el de Yarir (novio de Ankiné); y Mgrdich Sivrian, en el de Der Sarkis (el cura). Director, Garo Kalikian; Regisseur, Esteban Do kmetzian, y Apuntador, Zakar Anmahuni.

Garo Kalikian, Azniv Jederian y Asdik Kelechian que constituyen el famoso trío de la comedia armenia en el país, una vez más, estuvieron a la altura de sus inmejorables antecedentes.



Azniv Jederian

# TORNEO ABIERTO POR EQUIPOS ENTRE INSTITUCIONES ARMENIOS

De acuerdo a la programación establecida oportunamente por el Departamento de Deportes de nuestra Institución, se dió comienzo el 19 de agosto de 1956, el Primer Torneo Abierto de Ajedrez por equipos entre entidades armenias.

En este torneo se puso en juego la Copa que lleva el nombre de nuestra Institución, donada gentilmente por el señor Artasches Sarkissian, vicepresidente de la U.G.A.

De acuerdo a la reglamentación del torneo, la Copa será adjudicada definitivamente a aquella Institución que haya obtenido el primer puesto durante dos años consecutivos o tres alternadas.

Los equipos estaban formados por cinco jugadores titulares y dos suplentes, y el número de equipos inscriptos fueron cuatro en total. Liga de Ajedrez, Círculo Social Gudina, Juventud Armenia de Flores y U.G.A. Como director del torneo fué nombrado el señor A. Ter Agopian, quien se desempeñó con mucho acierto y corrección en un puesto de tanta importancia y responsabilidad.

En lo que respecta a la posición final de este año, fué la siguiente:

1º Liga de Ajedrez	20 1/2	puntos
2º U. G. A .....	20	"
3º Juv. Arm. Flores	10 1/2	"
4º Circ. S. Gudina	9	"

Sin ninguna objeción, el equipo ganador de este año, se ha adjudicado

merecidamente la victoria, pues ha tenido mayor juego de conjunto que nuestro equipo representativo. Pero a pesar de ello, en los dos encuentros librados con la Liga de Ajedrez, nuestro equipo ha obtenido 5 1/2 puntos contra 4 1/2; lo que equivale a decir que está a la altura del campeón de este año; pues no ha defecionado contra este equipo, sino más bien contra otro; y esta defeción se ha debido en parte al nerviosismo y a la responsabilidad de los jugadores de nuestro equipo.

Pero de cualquier manera, el torneo se desarrolló con la mejor armonía y corrección, y se ha dado cumplimiento la finalidad del mismo, es decir el acrecentamiento de nuestras relaciones de nuestra colectividad.

Lleguen por intermedio de estas líneas nuestras sinceras felicitaciones al campeón de este año, como así también al equipo de nuestra Institución que dignamente lo ha escoltado. Nuestro agradecimiento a los equipos representativos de la Juventud Armenia de Flores y muy especialmente al Círculo Social Gudina, que con muy pocos elementos ha concurrido a este torneo, y le ha dado realce al mismo con su espíritu deportivo.

Esperamos que los "Maestros de Ajedrez" de nuestra Institución vayan superándose día a día para poder obtener el año próximo el título de campeón que este año se les ha escapado por sólo medio punto.

Meliné Nazaretian que la vimos por primera vez actuar, fué una revelación. Su soltura y la naturalidad de sus gestos fué más que suficiente para absorber la atención del público.

Gregorio Dorumian y Mgrdich Si-

vrian cumplieron una excelente labor.

Al finalizar el tercer y último acto de al comedia, comenzó la segunda parte del programa consistente en baile amenizado por la Jazz de Tony Cefaly y la Típica de Blassi.

**NAVASART**

**DIARIO EN UNA REVISTA**

**CIRILO GIL VENCE A GARBIS ZAKARIAN**



**Garbis Zakarian**

Una categórica victoria obtuvo el campeón argentino de peso medio mediano, Cirilo Gil, sobre el campeón de Turquía y Medio Oriente, Garbis Zakarian, en el encuentro sostenido el día 22 de septiembre en el Luna Park con el concurso de una numerosa concurrencia, acusando los boxeadores los siguientes pesos: Gil, 66,100, y Zakarian, 67,400 kilogramos.

Los rivales en la primera vuelta se mostraron cautelosos, atacando reicamente Gil en la segunda, con fuertes impactos en la línea baja de su oponente.

El dominio del campeón argentino se manifestó en el tercero y cuarto

rounds, equilibrando las acciones en el quinto Zakarian. En la sexta ronda se hizo evidente que Gil estaba graduando la pelea a voluntad. Acciones imprecisas se produjeron en el séptimo y octavo rounds, y ya en el noveno Gil salió a definir el combate, logrando mediante violenta izquierda, dejar a su rival sin defensa, durante 6 segundos, parado contra las sogas. Recuperado éste, nuevamente fué al ataque Gil, volviendo el juez a contar 1 segundo al visitante, también en el borde del cuadrilátero.

En la última vuelta, se mostró la neta superioridad del campeón argentino, llegándose al final del encuentro con la victoria de Cirilo Gil.

Con esta primera pelea, no es posible juzgar la capacidad de Garbis Zakarian que llegó al país con inmejorables antecedentes. Hay que hacer notar que todavía no está adaptado al nuevo ambiente ni a la técnica argentina. Los resultados hubieran sido diferentes, si los organizadores del encuentro convinieran que esta pelea con el campeón argentino, fuera la última de la serie de dos o tres que sostendrá Zakarian en este país.

Sin embargo, tiene como virtud la buena voluntad y la predisposición para la lucha, ya que, cuando se siente tocado, lejos de rehuir, busca y lanza golpes, por lo general veloces.

## UN EJEMPLO PARA NUESTROS JOVENES ASOCIADOS



**Artin Kaprielian**

La redacción de la revista "Navasart", con fecha 22 de agosto ppdo., recibió una nota del señor Artin Kaprielian, uno de los mejores y asiduos atletas que cuenta nuestra entidad. Además, en varias ocasiones formó parte de la Subcomisión de Atletismo.

Desde el lejano país del Norte, lugar en donde se encuentra establecido desde hace varios años, nos escribe solicitando su publicación en "Navasart".

Artin Kaprielian, que ha querido en vano crear una filial de la U.G.A.,

en Racine, Wiss. EE. UU., ha chocado con la indiferencia de sus connacionales y la apatía de la juventud.

Por eso, para ejemplo de los jóvenes asociados, publicamos la nota de Artin Kaprielian, para que sepan valorar el "harc" de la U. G. Armenia, como dice nuestro asociado.

Es verdad, que, solamente con la riqueza material no es posible muchas veces, realizar obras de bien para nuestra colectividad. Pues como dice Artin Kaprielian en su nota, "a pesar de la riqueza material que muchísimos de ellos posee, no tienen hasta el presente lo que nosotros poseemos a pesar de las dificultades de toda índole". Por eso, la U. G. Armenia, trata de inculcar en las mentes y almas de sus jóvenes asociados la semilla de la riqueza espiritual y patriótica, para que unidos lo material y lo espiritual, puedan los jóvenes ser dignos hijos de un pueblo, que 30 siglos atrás fué la cuna de la civilización, de las ciencias, de las artes y de la nación que nos dió su nombre: Ser armenios.

### **CARTA DEL SOCIO ARTIN KAPRIELIAN**

Racine, Wis. U.S.A., 22 agosto de 1956.

Estimados amigos y socios de la U. G. Armenia:

A todos aquellos que a través de varios años como asociado de la U.G.A. me brindaron su amistad y afecto, lleguen mis cordiales saludos desde este lejano país del norte.

Con nostalgia rememoro los gratos momentos dentro y fuera del club con quienes entienden que afecto, camaradería, colaboración y desinterés son virtudes que proporcionan un vivir sano y feliz. Además añoro la asidua práctica deportiva de los domingos que tantas satisfacciones me proporcionaba. Hasta el presente lo único que me es factible es natación recreativa en las cristalinas aguas del famoso lago Michigan de cuyas playas vivo a pocos pasos.

Estando aquí compruebo que los armenios en la Argentina son dignos del más cálido elogio, ya que los compatriotas residentes en los EE. UU en su mayoría han caído bajo las garras del materialismo y no han quedado en ellos ninguna de las cualidades que siempre han distinguido a los armenios.

También puedo apreciar lo que nuestro campo deportivo representa para la colectividad. Los ciento cincuenta mil armenios que residen en los EE. UU. a pesar de al riqueza material que muchísimos de ellos poseen, no tienen hasta el presente lo que nosotros poseemos a pesar de dificultades de toda índole. Por eso amigos y consocios, sepan también ustedes valorar el "harc" de nuestra institución y no escatimen esfuerzos por su progresivo engrandecimiento.

El tiempo y la distancia no podrán destruir el afecto que guardo hacia todos ustedes y Dios mediante llegará el día en que pueda estrecharlos en un fuerte abrazo.

Con esa esperanza me despido de ustedes.

Con afecto. Artin Kaprielian, 1115 Marquette St. Racine, Wis.  
U. S. A.

---

## CONCURSO FOTOGRÁFICO

Comprendido en el programa de la gran fiesta deportiva de Navasartian, que se realizará en el mes de noviembre, se ha organizado el primer concurso fotográfico para aficionados de este arte.

Las fotos deberán captar la fase deportiva de nuestra entidad y serán presentados en tamaño 18 por 24 cm.

Se han determinado valiosos pre-

mios para los ganadores. Las bases del concurso, reglamentación y lista de premios serán dados a conocer oportunamente.

Se invita a los aficionados, a poner desde ya sus máquinas en uso. Domingo tras domingo, podrán captar la acción de nuestros atletas, quienes gustosos accederán a colaborar con los interesados.

---

## BASKET-BALL

La Subcomisión de Básquet-ball invita a todos los socios infantiles y cadetes e inscribirse, a los efectos de formar los equipos de reserva, que en un futuro próximo, en los torneos oficiales de la Federación Argentina de Básquet-ball, harán brillar el glorioso nombre de la U. G. Armenia.



# *Algo Fundamental Sobre Educación Física y Deportes*

Vivimos en pleno auge de la educación física y del deporte; como una ola incontenible el imperativo de educar al músculo cuelga a todos en la palestra de las competiciones: niños, adolescentes, jóvenes y adultos se afanan por la gimnasia o procuran practicar deportes. Todos sin excepción piensan que el mejor antídoto contra la fatiga es el ejercicio. Estudian niños y adolescentes toda la semana, y sábado y domingo vuelan a desentumecer los músculos; trabajan jóvenes y adultos cinco días, y los dos restantes, al club. Casi nadie piensa hoy que esta costumbre no sea parte primordial de la más perfecta vida moderna. "Mens sana in corpore sano", y presurosos corren a buscar la ansiada salud corporal.

Claro está, no cometemos la torpeza de desaprobar de plano semejante actitud. El cuerpo como continente y conjunto estructural de todos los órganos exige un equilibrio, un desarrollo que lo habilite para vivir sin achaques prematuros. La educación física bien orientada, bien dirigida, ayuda en ese sentido.

Pero ¿basta que un médico, en base de un examen somático, indique la actividad más adecuada? ¿Basta con que concienzudamente apliquen todos los esfuerzos de una persona para lograr una perfecta forma física? Antes de responder veamos un pequeño problema de grandes alcances y a menudo desconocido o demasiado descuidado. ¿Son la fatiga física y la fatiga mental idénticas, esto es, se suman o simplemente

la aparición de una anaula a la otra? En otros términos, ¿cansando el músculo se descansa la mente y viceversa? La respuesta es unívoca, y aunque haya algún autor aislado que crea haber encontrado un matiz diferencial, la mayoría de las experiencias prueba que fatiga física y fatiga mental son dos aspectos de un mismo fenómeno. Cuando el individuo se cansa mentalmente, toda fatiga física que sobrevenga se sumará a ésta, la aumentará, y viceversa. No digamos nada de fatiga física más fatiga física, cuya agregación es conocida por todos.

Ahora bien, los estudiantes —claro está que si estudian— se fatigan en el aula; empleados y obreros, en el trabajo; y para descansar marchan de la escuela, del taller y la oficina directamente al gimnasio o al club. Planteadas así las cosas, no hay reposo, y la sumación de fatiga termina por disminuir la capacidad total del individuo.

Por supuesto, una persona fatigada no puede mantener una tensión de su psíquis y de su organismo elevada; pronto salen a relucir fallas producto del cansancio, sea éste de la mente o del músculo. De ambos, el rendimiento intelectual es el que más sufre; todo trabajo mental exige, por no ser automático, una gran atención voluntaria, y este tipo de atención es, justamente, el más azotado por la fatiga. De aquí que el rendimiento de los escolares ofrezca en tales casos bajas acentuadas, en directa relación con el desarrollo muscular.

Sería pueril pensar que el músculo se desarrolla a expensas del cerebro, pero es cierto que la fatiga aparece con mayores proyecciones en el punto más vulnerable; esto es, en aquel órgano que por ser sus funciones más complejas resultan de una delicadeza inusitada. Las funciones psíquicas quedan así sujetas a los altibajos orgánicos. Toda acumulación de fatiga las daña.

Planteada de esta manera la cuestión, cabe preguntarse si ejercicios físicos y deportes deben ser desecharados. La respuesta no puede ni debe ser tajante; aquí como en muchos aspectos de la salud física y mental, debe haber un prudente término medio. Ejercicios y deportes practicados al aire libre constituyen una expansión necesaria, pero su exagerado cultivo, el deporte por el deporte mismo, la preparación para llegar a "campeón", se resuelven en última instancia en detri-

mento del equilibrio mental. Y tengamos bien en cuenta que equilibrio mental no significa aquí lo contrario de locura, de alienación, sino específica que la mente esté bien provista, bien amoblada de conocimientos, y en trenada para pensar acerca de las cosas de la vida y de nosotros mismos.

La reflexión exige ocio; por supuesto, el ocio sano, que no se identifica con la haraganería y que representa un retraimiento en la propia soledad para reencontrarse espiritualmente con uno mismo. Todo hombre debe ser acostumbrado desde pequeño a practicar unos minutos diarios de "retiro espiritual", de gimnasia anímica, y los resultados a obtener serán incommensurables. ¿No encontramos en la mayoría de las neurosis que el fondo de las mismas se asienta sobre un desconocimiento de la propia realidad humana?

Practicar deportes representa psíquicamente proyectarse en la acción; refle-

**PIELES**

**FINAS**

**MODELOS**

**REFORMAS**

**PELETERIA "PAPAZIAN"**

**SUIPACHA 942**  
**T. E. 32-0705**

**BUENOS AIRES**

xionar, proyectarse en el plano de las ideas. Lo primero beneficia al cuerpo y deja en el olvido la psíquis; lo segundo, el alma, pero descuidada lo corpóreo. Hallar, pues, un equilibrio es la finalidad de toda educación bien encauzada.

Cuando Juvenal, el poeta latino que murió en el año 125 a. C., escribió en una de sus sátiras *Orandum est ut sit mens saia in corpore sano*, significó que el hombre verdaderamente sagaz sólo pide al cielo la salud del alma juntamente con la del cuerpo. El correr del tiempo cambió de significado el Mens sana... y la versión corriente es que basta un cuerpo sano para que la mente sea sana. Craso error; se requieren ambos, y, por sobre todo, en los difíciles tiempos en que vivimos, tiempos de gran tensión psíquica y de

esfuerzo mental, deben cuidarse en primer lugar las delicadas estructuras nerviosas que nos elevan sobre las bestias.

Por ello propongámonos una inversión de términos; esto es, no llegar al equilibrio del espíritu por la salud del cuerpo conforme a la interpretación actual del mens sana in corpore sano, sino marchar por el camino contrario, o sea, alcanzar la salud del cuerpo a través del equilibrio del espíritu, asentando un nuevo y racional planteo que ponga en primer término la psíquis: *Corpus sanum in mente sana —cuerpo sano en mente sana.*

Sea éste el nuevo lema de todos los jóvenes, el lema heráldico de todas las instituciones deportivas, y se habrá dado un paso fundamental en la profilaxis de la inteligencia del equilibrio psico físico de las generaciones futuras.

## **“KARATEX”**

**A. KARAGOZLU e HIJOS**

**TINTORERIA, ESTAMPERIA Y TEJIDOS**

**Av. de los Constituyentes 7550**

**Villa Dihel — San Martín**

**T. E. Prov. 72 - 3264**

# Como Alimentarnos Cuando Estamos Enfermos

Si la importancia de la dieta es fundamental como ya hemos dicho para lograr un óptimo estado de nutrición, no lo es menos cuando por desgracia se contrae alguna enfermedad, la que generalmente suele romper el armónico equilibrio de que goza nuestro organismo, haciendo peligrar su vida.

Solamente con una alimentación correcta se consigue una excelente resistencia a las infecciones, tendiendo por tal causa a fortificar el organismo, consolidando sus defensas y propiciando por lo tanto una correcta producción de anticuerpos.

En todas las épocas este tema tuvo decididos partidarios como también muchos detractores, que no creyeron en la influencia que se podía ejercer con una alimentación correcta en el curso de la enfermedad, pero a medida que se fué conociendo el metabolismo íntimo de los tejidos con el valioso aporte de las investigaciones científicas, las que paulatinamente fueron demostrando que lo que los enfermos necesitaban, además de la terapéutica específica para cada enfermedad era un aporte mínimo indispensable de hidratos de carbono, proteínas, grasas minerales y vitaminas, elementos todos ellos presentes en los alimentos más accesibles. El manejo correcto de los mismos y su empleo adecuado a cada enfermedad se denomina dietoterapia, y su conocimiento es de tal importancia, que en la actualidad ocupa un primer plano en el tratamiento de cualquier afección.

Si la dieta es insuficiente, ya sea porque con su cantidad no se llega a

satisfacer las necesidades mínimas calóricas, o porque los elementos que la integran no son los indicados, peligra la normal evolución del enfermo, con la consiguiente amenaza de carencias múltiples.

Si se trata de enfermedades infecciosas de curso febril como lo son, por ejemplo: la escarlatina, el sarampión, gripe, diarreas infecciosas, meningitis, encefalitis, poliomielitis, o en enfermos quirúrgicos de urgencia, o sea todos aquellos que padeczan de un cuadro de esas características, no debe olvidarse nunca en primer término, mantener en equilibrio el balance del agua, que se encuentra bastante perturbado, sobre todo cuando aparecen: vómitos, sudores, diarreas, fiebre, etc., en estos casos se puede llegar a requerir hasta

Ahora / mercería.

**"EL PORVENIR"**

Presenta en su  
"NUEVO ESTUCHE"  
los famosos

**• HILOS Y  
SEDALINAS**

**Tomasito**

VENTAS  
EXCLUSIVAMENTE  
AL POR  
MAYOR

M. Chebekdian e hijos  
AGUINAGA 417 - 42 - 2004

más de tres litros diarios, el resto de la dieta debe ser completada con azúcar (hidrato de carbono), que tienen la propiedad de eliminarse fácilmente del organismo en forma de anhidrido carbónico y agua, y tienen además la ventaja de no elevar la temperatura, como pasa con las proteínas y las grasas, por eso a estas últimas se las usará en cantidades más pequeñas, las que serán aumentadas paulatinamente a medida que vaya desapareciendo la temperatura y la tolerancia gástrica lo permita. Cuando no es posible utilizar la vía oral o bucal, porque el estado del enfermo no lo permite (vómitos, diarrea, coma), se lo alimenta mediante sueros azucarados, transfusiones de sangre, plasma o dietas por vía endovenosa que han sido científicamente preparadas y compuestas por: hidrolizados de aminoácidos, grasas emulsionadas, y azúcar, que pueden aportar de esa manera valores calóricos bastante elevados.

En las enfermedades cuya evolución no es tan aguda, como pasa con la des-

nutrición crónica, diabetes, raquitismo, hipertroidismo, úlceras, postoperatorio, etc., podemos manejarnos con más comodidad, ya que los requerimientos de cada caso en particular, se debe tener en cuenta en primer término a las proteínas, elemento éste de primera magnitud para la recuperación de cualquier proceso, y luego a los restantes en orden de importancia; además se puede contar con una gran variedad de regímenes buscando con ello una mejor aceptación y una tolerancia perfecta, hasta la total recuperación de su enfermedad. En los padecimientos del aparato digestivo, riñón, hígado y aparato digestivo, riñón, hígado y aparato circulatorio, se debe cuidar en particular, la mejoría del estado general se evidencia mediante una buena nutrición, que debe lograrse en cualquier forma para un beneficio exclusivo del enfermo y tranquilidad de todos los interesados por su salud.

**Dr. Alejandro R. Pittaluga**  
Médico dietólogo del Instituto Nacional de Nutrición.

# TERRA

— de —

**GREGORIO TERTZAKIAN**

**TINTORERIA Y ESTAMPERIA DE SEDA,  
RAYON Y ALGODON**

LAPRIDA 1458

T. E. 791 - 8429 y 795 - 0044

Vicente López, F.C.N.G.B.M.

# Cuando Usted Entra Al Cuarto De Un Enfermo

Cuando usted visita un enfermo, lo hace, evidentemente, guiado por el propósito humanitario de brindar a un amigo un rato de esparcimiento y el apoyo que representa un afecto sincero. Pero ¿conoce Ud. qué conducta debe adoptar frente a él para que su visita sea realmente una ayuda?

De esa conducta queremos hablar en esta nota. Los médicos y los practicantes y las enfermeras de los hospitales constatan a diario decenas de casos en los cuales la visita de un familiar, lejos de constituir un aliciente, cansa físicamente al enfermo, agota su tensión nerviosa y aumenta su fiebre. Ello se debe, en gran parte, al desconocimiento —por parte del visitante— de lo que realmente significa estar enfermo.

El enfermo o el convaleciente es un ser físico y emocionalmente distinto a la persona sana. Su ansiedad —cuando no es miedo— y la disminución de sus fuerzas, lo tornan sumamente susceptible; el paciente teme todavía por su salud y debido a la imposibilidad de caminar y de bastarse por sí mismo se ha vuelto dependiente de los demás como si fuese una criatura. Esto hace esa persona que hemos conocido con determinadas características hasta entonces adquiera otras y que, en consecuencia, necesite de nosotros un trato diferente al que siempre le hemos brindado.

Un enfermo requiere, fundamentalmente, dos cosas: ser reconfortado espiritualmente y no cansarse por los excesos físicos a que lo haya obligado su visitante.

La Charlotte Memorial Hospital, de Charlotte, Carolina del Norte, ha establecido en un folleto titulado "Cuando usted entra al cuarto de un enfermo" tenga presente las siguientes reglas:

1. No hable constantemente de enfermedades: contribuya más bien a que el paciente olvide la suya.
2. No le mencione tratamientos distintos a los que el médico le ha prescripto. Cada facultativo tiene sus métodos y la mención de terapias diferentes puede crear en el ánimo del enfermo la duda acerca de si su médico lo atiende o no con acierto.
3. No entre al cuarto con una demostración exagerada de su buen humor porque el paciente —por contraste se sentirá más débil e indefenso. Tampoco, en el otro extremo, penetre con paso sigiloso, para no aumentar la idea de su gravedad. Condúzcase en forma natural.
4. Siéntese de modo que el paciente no deba dar vuelta la cabeza para verlo. Nunca se recline sobre el lecho del enfermo.
5. Si ya hay otro visitante, trate de ubicarse cerca de él para que el paciente no reciba voces de los dos lados y deje duplicar sus movimientos. Si hace un rato que está y llegan otras personas, retirese.
6. No permanezca en el cuarto del enfermo más de 15 ó 20 minutos.
7. Si no hay un familiar que se ocupe de él en ese momento, ofrézcase

para arreglar sus cobijas o alcanzarle lo que precise.

8. Si al retirarse usted el paciente quedara solo, cerciórese que tenga el timbre al alcance de su mano.

9. No llame nunca por teléfono si éste se encuentra en el cuarto del enfermo, y menos a horas inapropiadas.

10. Regale algo que pueda servir al paciente de entretenimiento. Si ha elegido flores, recuerde que el aroma no debes ser penetrante. Y para concluir, tenga en cuenta que hay muchas maneras de ayudar a un enfermo: hacer por él una diligencia, quedarse una tarde con sus niños, o cualquiera de esas atenciones que no son frecuentes y sí simples y eficaces.

\* \* \*

Los niños son enfermos menos pacientes que los mayores, y por lo tanto requieren por parte de sus visitantes mucho más tacto y sentido de oportunidad. Si visitan a un niño enfermo o convaleciente, recuerde:

1. No lo visite con otros niños si la enfermedad es contagiosa.

2. No regale juguetes que no pueda usar mientras está en cama; no le regale "para después" sino para que se distraiga en el período en que más lo necesita.

3. Trate que sea un juego práctico: un rompecabeza, por ejemplo es de lo más inapropiado: los cubos o las diferentes piezas, al caerse una y mil veces al piso, lo obligarán a moverse o triplicarán el trabajo de la persona que lo cuida. Prefiera un libro de cuentos, o uno de esos juegos de ingenio para una sola persona. Un juego de damas o de ajedrez también resulta útil, porque siempre existe un mayor que quiere jugar como adversario.

4. No lo mime ni lo compare. No sólo se trata de una medida poco

pedagógica, si no que puede chocar con la conducta que adoptan los padres para que la enfermedad no se convierta en un motivo de desobediencia en el niño.

5. Trate de hacerle sentir que una enfermedad es un escollo por el que todos pasamos alguna vez y que usted lo considera un niño fuerte y valiente.

Para el enfermo, se trate ya de un niño o de una persona mayor, las visitas representan una conexión con el mundo de afuera. La única forma de lograr que esa conexión signifique un paso adelante en su curación y no un retroceso en la convalecencia es conservar en todo momento para él, una actitud de acercamiento dentro de un tono que esté de acuerdo con su sentir particular de enfermo y no con nuestra vitalidad de personas en goce de perfecta salud.

## EN BARRACAS

*¡todo contra la lluvia!*



**Sterling Club**

MONTES DE OCA 985 T. E. 21-1123

CREDITOS en 5 meses

# ESTAMP-COLOR

S. R. L.

Capital \$ 350.000 m[n.]

TINTORERIA INDUSTRIAL Y ESTAMPERIA

**Blanqueo - Teñido - Calandro - Apresto**

Gral. Lavalle 2836 - 68

T. E. 740 - 2579

Juan B. Justo (F.C.N.G.B.M.)

## "ANTEX ARGENTINA"

**EDUARDO ATAMIAN**

POPLINES

Larrea 667 — T. E. 48-5699

Doctor  
**ANTRANIK EURNEKIAN**

Médico

Especialista en Nerviosas  
Actualmente en los EE. UU.

ARENALES 2189 T. E. 84-6746

## FABRICA DE TEJIDOS DE ALGODON

**TEXTIL**

**M U R A D**

de Miron Leonian

**VICTORIA 701**  
Hurlingham F.C.N.G.S.M.

**FOTO**

**A P O L O**

**ESTUDIO**

CORDOBA 4671 T. E. 54-8147

# Estudio Nersessian

ECONOMICO - CONTABLE - IMPOSITIVO  
ASUNTOS JURIDICOS

Florida 165  
Gal. Gral. Güemes P. 3, of. 343-4

T. E. 71-7654

# Rox junior \*

\* Baby

*La cámara  
super  
económica*

Que permite tomar  
16 fotos  $4\frac{1}{2} \times 6$ , con  
un rollo común 6-20



AL PRECIO DE UNA SIMPLE  
CAMARA DE CAJON !

GEVAERT ARGENTINA S. A. de Productos Fotográficos  
Bvd. MITRE 1906 - T. E. 48 - 9011 — BUENOS AIRES

ALBERT TRITSMANS, Director - Gerente General

ADHESION

# DANUBIO S. A.

Peleteria Armenia

SANTA FE 1560

T. E. 44 - 0275

TEX-TRICO

Soc. Resp. Ltda. - Capital \$ 800.000

FABRICANTES DE TEJIDOS

ENGOMADORA DE HILADO

Adminis. y Ventas  
LARREA 557

T. E. 48 Pasco 8743  
Buenos Aires



Stephano

Buenos Aires

el Cisne

S.R.L.

Córdoba

**« NAVASART »**  
REVISTA MENSUAL  
ORGANO DE LA  
U. G. ARMENIA DE C. FISICA  
GALERIA GRAL. GUEMES  
FLORIDA 165 Piso 6º

SUSCRIPCION

Ejemplar suelto .....	3.— Pesos
Anual .....	32.— Pesos
Exterior .....	3.— Dolares

AÑO 4 - N° 40

SEPTIEMBRE DE 1956

BUENOS AIRES

## *ALFOMBRAS*

*SPARTA ATLANTIDA S. A.*

INDUSTRIAL Y COMERCIAL

COMPROBANTE ARGENTINO	FRANQUEO PAGADO
COMPROBANTE (B)	Concesión N° 5952
	TARIFA REDUCIDA
	Concesión N° 5481